

4982

ԿԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ



ՀՈԳԵԿԱՆ ԽՈՌՎՔԸ
ԵՒ
ԱՆՈՐ ԴԱՐՄԱՆԸ

Խոհեմայի կամաց սիրքը . . .
Ա. ՕԳՈՆՅԵԳՈՒ

ԳՐՈՒ
Հ. Պ. ՍՍՀԽՍՀՆ

ԹԱՐԳՄԱՆՈՂ
ԵՐԻՒԱՆՉԻ ՎԱՐԴԻԱՆԵԱՆ



1936

ՏՊԱՐԱՆ ԴՊՐԵՎԱՆՈՒՅՑ
ԿԱՅԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՈՑ
Ա. ՕԳՈՆՅԵԳՈՒ - Լ. ԲԲՈՅՆՈՅ

24

4-19

24
U-19

1 OCT 2003 S
EIN JEW

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԻԼԵԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ



ՀՈԳԵԿԱՆ ԽՐՈՎՔԸ ԵՒ ԱՆՈՐ ԴԱՐՄԱՆԸ

Խռով է մեր սիրը . . .
Ս. ՕԳԱՆՅԱՆ

ԳՐՈՒ
Հ. Պ. ՍԱՀՆՅԱՆ

ՅԱՐԴՄԱՆՈՒ
ԵՐՈԽԱՆՈՒ ՎԱՐՄԻՑԱՆԵԱՆ



1936

15499

ՏՊԱՐԱՆ ԴՊՐԵՎԱՆՈՒՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԵԿԻՈՅ
ԱՐԺԻՄԵԱՆ - ԵՐԱԿԱՆ

4982

26 JUL 2013

ԵՐԿՐՈՒ ԽՈՍՔ

Յաջորդ հջերը ևոր ղոյսեր կը սփռեմ
հիմ խորհուրդներու վրայ:

Այդ լոյսեալ կ'արձակի Փարփակ Մայր
Եկեղեցւոյն (Նորդ Տամ) խորհիկ զիցող
պերձախոս Քարոզիչը, Հայր Սահման:

Աղուոր են իր խորհությունները, պարզ եւ
լոյն ասելու խորությունները:

Կը հաւատսինե՛ կրօնիք նշանառութիւններուն, զո՞հ եճի մեր զիցածին, մեր հաւատացածին. յե՞չ կերպով պիտի և դիմադրել հոգեկան եւ մարտնական դժուարութիւններու եւ փորձանելներու, ահա՛ ասոնի են մեր հոգին եւ միտքը խոռոխող խնդիրներ. Եւ այս խնդիրներուն վրայ է որ զոյս կը ափոն Հ. Ասման:

Քու օրէնքներդ կին իս բողոք խօսքեր,
ըստ Դաւթի. այսպէս կը հաւատայ եւ այսպէս
կը բարդոց եւ կը մեկնաբանէ Հայր Սահման
Առւրք Գիրք:

Եւ այսպէս պէտք է մասնելու ու հաւա-
սար ճշիւրիք քիչունեաներ եւ քիչունեա-
ռեան բարդութեան:

Մասմանով ու այս բարողներ հոգեցին
զիծեր կրնան առեցնելով մեր ընթերցողներու
հոգեկան կեռափիճի վրայ, յանձնաւարեցին



Դպրեկանին Հայերէն եւ Ձրանս. լեզուներու ուսուցիչ Պրե. Երուանդ Վարդանեանի որ անոնցն մի բանին հայցնէ:

Ահա՝ այդ սիրայօժար աշխատութեան արդիւնքն է որ իր մենք մեր Կրօնական Մատենադարանի շարին մեջ:

Լոյսը ղոյս է, ո՞ր տեղէն ազ զայ. ըլլայ արեւելի, ըլլայ ուսմինէն, կամ համաստեղութիւններէն. ըլլայ արեւելին կամ արեւմուտիքնել:

Լոյսերու հեղուած մըն է որ այդ բարդ փէքն կրուաց եւ իր ծառաջի Սուրբորոց պատգամներուն վրայ:

Կարդացէ՛, ուրեմն, սուրբ սրտով եւ լուրջ մՏԻՆ:

Բ Ա Կ

Ծանօթութիւն

Հայր Փետրո Սանսոն (R. P. Pierre Sanson) այս Բարոզները տուած է 1925ին Փարիզի Մայր Եկեղեցւոյ մէջ, եւ յաջորդ տարին հրատարակած է զանին Պատրիարք Յէսուս-Քրիստոս (Le Message de Jesus-Christ) խորագրին ներեւ. իսկ ուսումնակիրուած նիւթը է Լ'Inquiétude Humaine, մարդոց նոգեկամ անհնագութիւնը կամ խռովիք. այսինքն մարդիկ նասկցած են նևմարտութիւնը, կամ թէ ի՞նչ որ իրեւ նևմարտութիւն զիտեն ու կը դաւանին, սուզիւ նևմարտութիւն է, եւայն:

Այս էշերուն բարգմանիչը. Inquiétude բառը իրեւ նոգեկամ վիճակ արտայայտող բառ՝ նայացուցած է մասյուգութեամբ: Խակ Հոգեկան Խըստակը և անոր գարմանը անունը մենք դրինք, բելադրուելով ուսումնասիրուած նիւթէն:

ԱՂՋԹԱՔԸ

ԿԸ ՄԵՂՄԱՑՆԷ ՄՏԱՅՈՒԶՈՒԹԻՒՆԸ

Դ.Ա.Ի.ԻԹ ԵՒ ԱՂՋԹԱՔԸ

Պա՛րոններ.

Երբ պահ մը հակինք այն հոգիներուն վրայ, որոնք տակաւին գտած չեն զԱստուած, հո՞ն, այդ հոգիներուն մէջ, կը գտնենք ունայնութիւնն մը՝ որ չի լեցուիր, տարտամութիւնն մը՝ որ չի փարատիր, ցաւ մը՝ որ չի մեղմանար այդ բոլոր բաներով, որոնց կը գիմեն անոնք:

Արդ, կարելի՞ է ենթազրել՝ թէ աւելի երջանկիկ հոգիներ, որոնք հասած են փրկութեան նաւահանգստին, իրենց խաղաղութեան և ուրախութեան ծոցին մէջ, չեն ունեցած մտայուղութեան կոհակներ: Դուք բոլորդ, հաւատացեալներ որ ինձի կ'ունինդրէք, պիտի բողոքէք այս կարծիքին գէմ: Դուք գտած և ստացած էք ճշմարտութիւնը, բայց կաւըլի՞ է անկէ հետեւցնել՝ թէ տարակոյսը չէ եկած խանգարել ձեր միտքը, յուսու-

հատութիւնը՝ յորձանք տալ ձեր սրտին
մէջ, ընկճումը՝ գժուարին գործի մը
մէջ, ձեր ներսը արթնցուցած չէ ամէն
բանէ հրաժարելու, ամէն բան լքելու
փորձութիւնը, և թող տալու որ կեանք
մը, զոր մինչեւ այն ատեն վարած էիք
կորովով, հոսի երթայ ինքնիրեն։ Ո՞չ,
հոգեկան խաղաղութիւնը ձեռք կը բերուի
պայքարով մը, որ կը տեւէ մինչեւ մահ.
ուրիշ խօսքով, տակաւին բաներ կան,
զորս պէտք է գտնէք։ Եւ պէտք է շա-
րունակէք փնտոել, ի գին ձեր նախա-
պէս գտածը կորսնցնելու։ Մարդ մը մի-
այն ոեւէ բան չփնտռեց, որովհետեւ
ամէն կատարելութիւն իր ներսն էր ըս-
կիզբէն ի վեր. բայց իր աշակերտները
կը փնտռեն միշտ։ Ու, փնտռելով, ա-
նոնք կը հանդիպին, իրենց ներսը և ար-
տաքին աշխարհին մէջ, խումբ մը խո-
չընդուներու, երբեմն գժուարայազթ,
հակառակ անոր որ Տէրը մեծապէս դիւ-
րացուցած է իր աշակերտներուն գործը։
Բայց «Տէր Փրկիչ Աստուծոյ բարութեան
և մարդոց հանդէպ ունեցած սիրոյն» ե-
րեւումէն առաջ, չնորհաց բաշխումը չէր
կատարուեր այն առատութեամբ և գիւ-
րութեամբ, զոր մենք կը վայելենք այ-
սօր։

Սկզբնական մեղքի մահացու չուքը
կը սաւեցնէր ամէն կեանք, և կը պար-
փակէր, ըստ Եսայիի բառերուն, տխուր
սրտեր և թոյլ գլուխներ։ Սակայն այդ
չուքի ներքեւէն կը բարձրանան մարդիկ,
որոնց կեանքը կը վաստէ՝ թէ նոյնիսկ
այն ատեն, Աստուծութիւն մարդուն
կիներու։ Խոստումի զաւակներն են ա-
նոնք, ինչպէս կ'ըսէ Պօղոս։ Անոնք
կ'ոպասեն նոր լոյսին ծագման, իրենց
ներսը կը պատրաստեն նոր մարդու
պատկերը, պատկերը քրիստոնեային,
որուն մէջ պէտք է ծաղկի աստուծա-
յին կեանքը։

Հսկայական ճիգի մը օրինակը կու
տան մեղի այդ նահապետները, թագա-
ւորներն ու մարդարէները։ Հաւատքով
առլցուն հոգիներու մտայուզութեան,
առաջին օրինակներն են անոնք։ Մեր
առջև զրուազ հարցերը զրուած են նաեւ
անոնց առջեւ։ Մենք անոնց կը պար-
տինք ոչ թէ ամբողջական լուծում մը,
այլ թանկապին լոյսեր, որոնք կարող են
մեղի առաջնորդել։ Անոնց գպրոցին մէջ
շատ բաներ ունինք սորվելիք։ Ասոնցմէ
մէկ քանին կը վափաքիմ ձեր առջեւ
ներկայացնել այսօր։ Երանի՛ թէ լաւ
ճանչնայինք զանոնք։ Աստուծոյ յալո-
սօր։

նութեան ա'յն հանգրուանները, զարս
անոնք մատնանիշ ըլլին մարդկութեան
պատմութեան մէջ, այժմ մատնանիշ կ'ը-
նեն դարձեալ անհատաբար, մեզմէ ա-
մէն մէկուն հոգիէն ներս: Ուրիշ խօս-
քով, այն մտայուզութիւնները, որոնց-
մէ անոնք ջանացին մարդկութիւնը ա-
զատել, կրնան նաեւ նպաստել միեւ-
նոյն մտայուզութեանց մեզմացման մեզ-
մէ ամէն մէկուն ներսը: Այսպէս, Դա-
ւիթ, իր անձին օրինակովը, մեզ կը զի-
նէ այն մտայուզութեան գէմ, որ մեր
ներսը կ'ստեղծուի այս աշխարհի վրայ
մեր ենթարկուած թշնամանքներուն
պատճառով, և նաեւ անհունօրէն չար-
չարալից այն մտայուզութեան գէմ, որ
կը կայանայ մեր յաւիտենական ճակա-
տագիրը, մեզքով անդարմանելիօրէն
վտանգած ըլլալնուս մէջ:

Արդարին կրած փորձութիւնները,
ամէն բանի ունայնութիւնը, ահաւասիկ
մտայուզութեան երկու պատճառներ եւ:
Յօք, կը թեթեւցնէ առաջինը, Ժողովովը՝
երկրորդը:

Տեսնենք այսօր՝ թէ Դաւիթ առ
Աստուած ինչպէս կը գառնար հանգար-
տեցնելու համար երբեմն յուսահատու-
թեան մերձ այն մտայուզութիւնը, ուր

զինք կը մղէին թշնամիներուն ան-
դադրում յարձակումները: Դաւիթի օրի-
նակը մեզի պիտի ցուցնէ՝ թէ ո՞ւր կը
գտնուի ա'յն վայրը, ուր կընանք ապաս-
տանիլ, պատնպարուելու համար այդ
բոլոր փորձութիւններէն, որոնցմով
մեր կեանքը հիւսուած է:

Ա

Դաւիթի կեանքը շարունակական
պայքար մը եղաւ արտաքին թշնամինե-
րու գէմ. բան մը, որ խորքին մէջ, մեզ-
մէ ամենէն անհանին կեանքէն տար-
բեր բան մը չէ: Բայց ինքնատիպ զիծ
մը կայ Դաւիթի մէջ: Այն բոլոր հակա-
ռակութիւնները, որոնցմով լեցուն է իր
կեանքը, չեն դադրած հոն ընդգարձակելէ
աստուածպաշտութեան գրաւած տեղը:
Աստուածպաշտութիւն ըսելով՝ հասկը-
նա՞նք այսօր, Աստուծոյ վրայ գրուած
յալսը: Աւելին կայ անտարակոյս, բայց
միայն այս երեսը աստուածպաշտու-
թեան ա'յնքան հարուստ է որ, այսօր
պիտի բաւականանք միայն անիկա-
նկատի առնելով:

Էսելէ վերջ ասոնք, բանանք Ատղ-

մոսները, քնարական բանաստեղծութեան այդ հաւաքածոն, ուր կը հեղու հոգի մը, որուն մէջ, դարերու ընթացքին, միլիսնաւոր հոգիներ իրենք զիրենք կը գտնեն: Անմիջապէս պիտի տեսնենք՝ թէ ո՞րքան ուժգնութեամբ և ո՞րքան յաճախ, Աստուծոյ վրայ Դաւիթին ունեցած վլատահութեան ձայնը հոն կը լսուի:

«Եհովա, առ քեզ, կը բարձրացնեմ հողիս. Աստուած իմ, քեզի կ'ապաւինիմ. թող չամչնամ ես, թող թշնամիներս վրաս չծիծաղին: Ո՛չ, քեզի ապաւինողներէն ուեւէ մէկը պիտի չամչնայ»:

Սաղմոսերգուին այս պարզ բառերը մեզի կ'զգացնեն՝ թէ թշնամիներուն լսապառնալիքները առաւել եւս կը բարձրացնեն իր թուիչքը առ Աստուած: Միեւնոյն Սաղմոսին վերջաւորութիւնը աւելի լաւ ի յայտ կը բերէ այդ բանը:

«Աչքերս միշտ Եհովային սեւեռուած են, որովհետեւ ինք պիտի ազատէ ոտքերս որոգայթէն: Նայէ ինձի և գթա իմ վրաս, որովհետեւ չքաւոր եմ և թշուառ: Սրտիս անձկութիւնները բազմացան շատ: Դուրս հանէ զիս վշտերուս մէջէն: Տե՛ս իմ անձկութիւնս և տառապանքներս և ներէ բոլոր մեղքերուս:

Տե՛ս որքան բազմաթիւ են իմ թշնամիներս և որքան սաստիկ ատելութիւն կը անուցանեն ինձի դէմ:

«Պահպանէ հոգիս և փրկէ զիս: Թող որ չամչնամ ես, որովհետեւ քու վրագ դրի ամբողջ լոյսու. թող որ անմեղութիւնն ու ողջմուռթիւնը զիս պաշտպանեն, որովհետեւ ես քեզի ապաւինեցայ»:

Իրբեմն, Դաւիթ, աստուածային օգնութիւնը այնքան մօտ կ'զգայ իրեն՝ որ շատ հպարտ կոչեր կ'արձակէ իր թշնամիներուն.

«Եհովա իմ լոյս և փրկութիւնս է, ես որմէ զախնամ»:

«Եհովա իմ կեանքիս պատնէն է, ես ո՞րմէ զարհուրիմ»:

«Երբ չարեր ինձի մօտեցան բզքտեւու համար մարմինս, երբ իմ հակառակորդներս ու թշնամիներս մօտեցան ինձի, իրենք տկարացան և ինկան»:

«Թող բանակ մը ելլէ իմ դէմս, սիրտըս պիտի չվախնայ երբեք: Թող պատերազմ սկսի ինձի դէմ, նոյնիսկ այն աւեն Տէրոջ վրայ վստահութիւն պիտի ունենամ»:

Այս սէդ ապահովութեան կը յաջորդեն մերթ՝ անգութ տառապանքներ.

«Բոլոր թշնամիներուս նախատինք-ներուն արժանի եղայ, եղայ բեռ մը զրացիներուս, սարսափազգու բան մը՝ բարեկամներուս։ Ինձի հանդիպողներ խոյս կուտան ինձմէ, մոռցուած եմ, սրտէ հեռու եմ, մեռելի մը պէս։ Փը-շըրուած աման մըն եմ ես. շատերու բամբասանքը լսեցի ես, չորս կողմու վախ կար։ Դաւազգութիւններ կը սարքուին զիս մահացնելու առաջադրութեամբ»։

Սազմոներգուին յոյսը սարսած է։ Ո՞չ մէկ կերպով։ Մալի ըրէք թէ ինչ-պէս կը խօսի Աստուծոյ։

«Ու ես, կ'ապաւինիմ քեզի, եհո՛վա, կ'ըսեմ, գուն իմ Աստուծն ես, իմ ճակատազերս քու ձեռքերուդ մէջ է»։

Եւ այսպատճառով, իր պաշտամանք-ները ստիպողական չեցու մը կը պարու-նակեն։

«Ազատէ զիս թշնամիներուս և բո-լոր հալածողներուս գերիշխանութենէն։ Դէմքդ փայլեցուը քու ծառայիդ։ Փրկէ զիս քու չնորհքովդ, եհո՛վա։ Թող չա-մըչնամ քեզ պաշտելուս համար»։

Ամչնա՛լ, ո՞չ։ Դաւիթ չ'ամչնար ե-հովային ապաւինելուն համար և իր ա-զօթքը կը վերջանայ օրհնաբանու-թեամբ մը։

«Օրհնուի թող Եհովան, որովհետե-իր չնորհքը ինձի ցոյց տոււաւ, զիս տե-ղաւորելով ամրաքաղաքի մը մէջ։ Իմ տագնապիս մէջ կ'ըսէի ես ինձի։ Քու ե-րեսէդ ինկայ ես. բայց գուն լսեցիր իմ պաղատանքներուս ձայնը, երբ աղօթեցի քեզի»։

Սազմոները կը յորդին այս կարգի հեղումներով։ Սազմոս մը կայ, որ կ'ոգէ Դաւիթի ապրած ամէնէն եղերական պա-հերը։ Անոր վերնագիրն է՝ «Սազմու Դա-ւիթի, Հրուած՝ իր որդույն Աբիսունի առջեւեն գիտած արէ»։

Ի՞նչ եղան Դաւիթի զգացումները այդ սոսկալի տագնապի ընթացքին։ Տես-նելով իր հարազատ որգւոյն ապստամ-բիլը և ամբողջ ժողովուրդին անոր հե-տեւիլը, Դաւիթ ինքզինքը Աստուծմէ ւքուած նկատեց, ինչպէս լքուած էր մարդերէն։ Եւ ամէն պարագայի տակ, Ամէնակարողին անունը կոչելու ուժը ունեցա։

Կարգանք այն համարները ուր կը հոսի իր անձկութիւնը։

«Եհո՛վա, որքան բազմաթիւ են իմ թշնամիներս։ Ի՞նչպիսի բազմութիւն կ'ա-պլստամբի ինձի գէմ։ Անհամար են ա-նոնք, որոնք կ'ըսեն իմ մասիս։ Աստու-

ծոյ առջեւ ալ փրկութիւն չկայ իրեն»:
Այս յուսահատ խօսքերուն ազգեցութիւնը ի՞նչ պիտի ըլլայ իր հոգւոյն վրայ.

«Բայց գուն, Եհովա, գուն իմ վահանս ես, գուն իմ փառքս ես և պիտի բարձրացնես գլուխս: Ամբողջ ուժովս Եհովան կը կանչեմ և ան կը պատասխանէ իր սուրբ լեռէն: Քնացայ և արթնցայ, որովհետեւ Եհովա իմ նեցուկս է: Զեմ վախնար զիս բոլոր կողմերէ պաշարող անթիւ ժողովուրդէն»:

Ուրիշ սազմոսի մը մէջ, վայրկեան մը առաջ, լսած էինք անոր գոչելը.

«Թող բանակ մը առջեւս ելլէ, սիրտըս պիտի չվախնայ երբեք»:

Յաղթանակի երգի մը պէս է ան, նուրբուած յաջողութիւններու յիշատակին.

«Երբ իմ հակառակորդներս ու թըշնամիներս մօտեցան ինծի, իրենք տկարացան և ինկան»:

Հիանալով հանդերձ այս անպարտելի յոյսին վրայ, իրաւունք չունի՞նք մենք մեզի հարցնել՝ թէ արդեօք կրցած է զիմադրել բոլոր բախումներուն: Հիմա կ'ըմբռնենք ամէն բան: Վշտի և նուռատացումի վերջին ծայրը հասած, և իս-

կապէս ամբողջ բանակէ մը հալածուած, ի՞նչ աղաղակ կը բարձրանայ իր սրտէն.

«Եհովա իմ նեցուկս է: Զեմ վախսար զիս բոլոր կողմերէ պաշարող անթիւ ժողովուրդէն»:

Այստեղ կը ըսել ամենայն ճըշգութեամբ՝ թէ այն տեսակ գէպքերու մէջ, որոնք կը նան ոեւէ հոգի մտայուշ գութեան մատնել զերգ անպաշտպան զոհ մը, Դաւիթ երբեք թոյլ չտուաւ որ այդ մտայուշ գութիւնները վտանգեն իր Աստուծոյ չնորհքով վայելած հանգիստը:

Բ

Այժմ, մեզի կը մնայ օգտուիլ այն դասէն, զոր կուտայ այս հիանալի օրինակը:

Քիչ առաջ, Պարոններ, երբ Սաղմուերգուին այդքան սուր ճիչերը կը հընչէին ճեր ականջներուն, թերեւս հարց մը կը ծագէր ճեր մտքին մէջ. այս հիանալի վատահութիւնը Աստուծոյ օգնութեան վրայ, ուրկից կուգար Դաւիթին: Արգեօք, որովհետեւ ինք Դաւիթ էր, և որովհետեւ իր թշնամիները իր թշնա-

միներն էին։ Ուրիշ խօսքով, Դաւիթ նման չէ^o, քիչ մը, նոյնքան ամուր և նոյնքան անտրամաբանական հաւատք ունեցող այն մեծ զինուորականներուն, որոնք կ'ապաւինին, ինչպէս կ'ըսեն իւրենք, իրենց աստղին։ Երբեք՝ք, «Պարոններ, եթէ ճշմարտութիւն մը կայ, որուն կ'ուզէ միշտ անդրագառնալ Սաղմոսերգուն, ա՛յս է։ Աստուած արդար է, և մարդ։ Աստուծոյ հաճելի կ'ըլլայ, պայմանաւ որ արդար ըլլայ։

«Արդարնե՞ր, կը գոչէ ան, ցնծացէք եհովայով, և ուրախ եղէք։ Ուրախութեան ճիշեր արձակեցէք դուք, բոլոր ուղասիրաներդ»։

Սաղմոսի յարատեւ ընթերցողներուն ծանօթ են՝ թէ այս կարգի բացագանչութիւններ որքան չատ կը գտնուին հոն։ Ի՞նչ կ'ապացուցանեն անոնք եթէ ոչ թէ Դաւիթի աչքերուն միայն արդարներն են որ իրաւունք ունին աստուածային պաշտպանութեանը յուսալու։ Ասիկա գաղափար մըն է, զոր կ'արտայայտէ հաղարումէկ ձեւերով, ամբողջ սաղմոսներ կը նուիրէ զայն ընդլայնելու։

Արդ, Պա՛րոններ, կարելի^o է վախնալ տեսնելով որ Դաւիթ կը ներկայանալ Աստուծոյ, կարծէք անոր ըսելու

համար։ Տէ՛ր, մտիկ ըրէ ինծի, ես կ'ուշեմ այս կամ այդ բաննը»։

Ո՞քը իստոննեաներ, վախցէք որ նըմանօրինակ վարմունք մը ձերինը չըլլայ երբեմն։ լ՛ունչ. կը բողոքէք թերեւս, զուք ունենաք այսքան անմիտ և յանդուզն վարմունք մը։ Ե՞րբ մենք այդ տեսակ վարմունք մը ունեցանք։

Այդ հարցումին պիտի պատասխանեմ. Ամէն անգամ որ ձեր նիւթական շահերուն պաշտպանութիւնը խնդրեցիք Աստուծմէ, լոկ որովհետեւ ձեր նիւթական շահերն էին անոնք, և մոռցաք ձեր բարոյական և հոգեկան մտազբազումները։

Պատմութիւնը մեզի ցոյց կուտայ եշխաններ, որոնք Աստուծոյ հովանին տակ կը գնեն իրենց ոճրագործ նախաձեռնութիւններն ու գրացի ազգեր ըստըրկացնելու իրենց փորձերը։ Ոչ մէկ ատեն այդքան սոսկալի հայհոյանք չէ ուղղուած Աստուծոյ սրբութեան։

Դուք ալ կ'ընդունիք ասիկա ինծի հետ. բայց զուք խորհած չէ^oք երբեք զԱստուած մեղսակից ընել ձեր անօրինութիւններուն։ Ո՞չ։ Սրտանց կը փափաքիմ որ այդպէս ըլլայ. բայց անգիտակցաբար, չէ^oք փորձած Աստուած խառնել ձեր խեղճուկրակ հաշիւներուն։

18

Դաւիթ, ի՞նք, ո՞չ այս և ո՞չ ալ միւս
սխալլ գործեց :

Ճանչնալու համար այն պատճառա-
բանութիւնները, որոնք հիմը կը կազմեն
իր աղօթքներուն, այսինքն, Աստուծոյ իր
ունեցած վստահութեան հիմը, առնենք
թշնամիներէն կրած յարձակումներուն
ընթացքին, իր կողմէ պատրաստուած
ոեւէ սազմոս : Հետեւեալը, զոր օրինակ,
որուն վերնագիրը յատկանշական է :

Ասլոս Դաւիթի, չըստած՝ երբ Սասու-
յարդ ուրիշ պաշտելու իր առաջը և շնչ ը-
դաշնելու .

Ահաւասիկ առաջին համարները ա-
նոր .

«Ազատէ զիս թշնամիներէս, Աստ-
ուծ իմ: Պահպանէ զիս իմ հակառա-
կորդներէս: Ազատէ զիս անօրէնութիւն
գործողներէն, և փրկէ զիս արիւնահեղ
մարդոցմէ, որովհետեւ անոնք զիս որ-
սալ կ'ուզեն: Արիւնահեղ մարդիկ կը
գաւագրեն ինծի դէմ: Ես ո՞չ յանցաւոր
եմ, ո՞չ ալ մեղաւոր, Եհովա՛: Հակառակ
իմ անմեղութեանս, անոնք կ'արշաւեն
և գարանակալ կ'սպասեն ինծի: Արիւն-
ցի՛ր, գիմաւորէ զիս և նայէ»:

Ի՞նչ ջերմ պաղատանք, կը գոչէք,
ու կ'աւելցնէք թերեւս. բայց ատիկա

Աստուծած ստիպել չէ՞ մեզի օգնելու:
Անտարակոյս, սակայն ո՞չ մէկ բան ա-
ւելի օրինաւոր է: Յիսուս, նոյն լինքն,
այրի կնկան և գատաւորին իր նշանաւոր
այլաբանութեան մէջ այս գրութիւնը
ջատագոված չէ՞:

Միայն, Պարոններ, երբ լսէք Սաղ-
մոսերգուին Աստուծոյ այսքան թախան-
ձագին աղօթք մը ուղղելը, զիտցէք թէ
կարեւորը անոր պերճախօսութեան հիա-
նալը չէ, այլ ըմբռնելն է անոր ներշըն-
չումը:

Արդ, զիւրութեամբ պիտի նկա-
տենք՝ թէ ինչ որ կենդանութիւն կուտայ
հոս Սաղմոսերգուի խօսքերուն և այլ
սաղմոսներուն, որոնք բխած են նոյնքան
վճռական ուրիշ պարագաներու տակ,
բուռն հաւատք մըն է Աստուծոյ բարու-
թեան, Աստուծոյ տկարը պաշտպանե-
լուն, Աստուծոյ ատելութեան բռնա-
ւորին հանգէպ, ինչպէս սովորութիւնն է
ըսել Աստուծաշունչի բարբառով:

Ու, այդ հաւատքը, Դաւիթ, կ'ար-
տայայտէ որոշապէս .

«Եհովա՛, կը բոնէ բոլոր ինկողները:
Ան պիտի բարձրացնէ բոլոր անոնք ո-
րոնք ծռած են:

«Ան արդարութիւն կը բաշխէ ճգմը-

ւածներուն, և բոլոր անօթիներուն սը-
նունդ կը ջամբէ»,
 «Եհովա կը բանայ կոյրերուն աշ-
քերը»:
 «Ան կը սիրէ արդարները և կը
պաշտպանէ պանդուխտները»:
 «Ան նեցուկ կը կանգնի որբին և այ-
րիեն»,
 «Բայց կը մոլորէ ճանապարհը ամ-
պարիշաներուն»:
 Այս տեսակ մէջբերումներ, զորս
գիւրութեամբ կարելի է բազմապատկել,
բաւական են, կը խորհիմ, ցուցնելու
համար՝ թէ Դաւիթ ա՛յդքան կորովով կը
պաղատէր և ա՛յդքան վստահութեամբ
կը յուսար Բարձրելոյն օգնութեան, ո-
րովհետեւ ան՝ Աստուծոյ մէջ կը տեսնէր,
ո՛չ միայն ամենակարող էակ մը, որուն
քժահաճոյքները կլնալին սոսկալի ըլլաւ
և որուն հետ անհրաժեշտ էր հաշտուիլ
փառաբանութիւններով և զոհերով, այլ
ամենէն արդար և ամենէն բարի էակ
մը, անհունօրէն կարող, անշուշտ, և
սակայն միւս կազմէն, իրեն գիմող մար-
դէն լուրջ ճիգ մը պահանջող, որպէսզի
աստուծային բան մը դրոշմէ իր կեան-
քին վրայ:
 Դաւիթի յայտնուած աստուծային

օգնութեան պայմանը փոխուած չէ:
 Յիսուս անոր նշանակութեան նոր փայլ
մը տուաւ պարզապէս: Ասոր վրայ ծան-
րանալու ատենը չէ հիմա, մտահան մի'
լնէք միայն՝ սա եզրակացութիւնը, ո-
րուն կարեւորութիւնը ուեւէ կերպով չենք
կրնար չափազանցել: Աստուած կը
պատժէ այն մարդը՝ որ կը յանդկնի խօ-
սիլ իրեն, առանց մէկդի թողլու, սրտի
թափով մը, այն անարդար և չար տրա-
մագրութիւնները, ուր՝ ան տկարու-
թիւնն ու դժբախտութիւնը ունեցած է
ձգելու որ իր կիրքերը զինք մղեն իր
եզրացրներէն միայն հանդէպ:

Զեմ անգիտանար այն մտածումները,
զորս նմանօրինակ հաստատում մը, ան-
տարակոյս, կ'արթնցնէ ձեր հոգիներուն
մէջ: Սաղմոսերգուն, կ'ըսէք դուք ձե-
զի, անյագօրէն կը կրկնէ՝ թէ Աստուած
բարեացակամութեամբ կը նայի տկարնե-
րուն, որոնք ճնշուած են զօրաւորներէն,
և սոսկումով երես կը դարձնէ հզօրներէ,
որոնք տկարները կը ճնշեն: Բայց, քա-
նի՛ անդամներ, չե՞նք տեսած տկարնե-
րուն ճզմուիլ զօրաւորներէն: Եւ սա-
կայն, տկարները պաղատած են Աստու-
ծոյ, մինչդեռ զօրաւորները, իրենց զօ-
րութեան չարաչար գործածումովն իսկ,

զայն բարկացուցած եւ անարգած . են :
Ո՞ր կողմէն է ուրեմն աստուածալին
օգնութիւնը : Կասկած մի՛ ունենաք ,
Պա՛րոններ , ան տկարներուն կողմն է :

Նմանօրինակ պատասխան մը , կը կարծէք անտարակոյս , պայքարի հրաւեր մըն է
ուղղուած տիեզերական փորձառութեան
դէմ : Ծօշափելի իրերէն անդին չանցնող
փորձառութեա՞ն դէմ . այս՝ հոգեկան փորձառութեա՞ն դէմ այն հոգիներուն , որոնք
իրապէս հոգիներ են , այսինքն արդէն
կ'ամպին յաւիտենական կեանքը , ինչ-պէս պարագան է բոլոր ճշմարտօրէն
քրիստոնեայ հոգիներուն : Ո՞չ :

Թոյլ տուէք որ , չվերջացուցած , ձեզ
ներկայացնեմ մտածումու:

Հետաքրքրական է նկատել որ նոյն-իսկ Դաւիթի ժամանակ , այդ գայթակ-ղութիւնը — գայթակղութիւնը չարեցրու յաղթանակին և բարիներու ճնշու-մին — յուղած էր խորապէս հաւատաց-եալ հոգիներ : Ուեւէ ատեն , այս գայ-թակղութեան պատճառած ըմբոստու-թիւնը արտայայտուած չէ այնքան ուժ-գութեամբ , որքան հետեւեալ Աաղ-մուն մէջ որ պատրաստած է Ասափ ,
Գաւիթի մէկ լնկերը :

«Այո , Աստուած բարի է Իսրայէլի
համար : »

Անոնց համար որոնք ուղղասկրտ են :
Բայց սասանելու վրայ էի ,
Ոտքերս գրեթէ սահեցան ,
Որովհետեւ կը զայրանայի անօրէն-ներու գէմ , տեսնելով չարերու երջան-կութիւնը :

Անոնց համար , կարծես մինչեւ մահ ,
Վիշտ չկայ երբեք , կ'ըսէի ես ինձի ,
Իրենց մարմինը լեցուն է ուժով .

Անոնք մահկանացուներու վիշտէն
բաժին չունին ,

Անոնք միւս մարդոց պէս չեն տան-ջուիր :

Անիրաւութիւնը անոնց ներսէն կը
հոսի ,

Անոնք կը ծաղրեն , գէշ ճառեր կը
խօսին ,

Ամբարտաւան խօսքեր կ'արտասա-նեն ,

Անոնց բերանը նոյնիսկ երկինքը
կ'անարգէ :

Այսպէս են չարերը ,

Միշտ երջանիկ , անոնք կը բազմա-պատկեն իրենց հարստութիւնները :

Ուրեմն , ի զուր սիրոս անարտա-պահեցի ,

Ու ձեռքերս անմեղութեամբ լուա-
ցի ,

Ամէն օր կը տանջուիմ :

Ամէն առտու կը պատժուիմ» :

«Ամէն օր կը տանջուիմ» : Ուրեմն , զարոններ , վաղանցուկ պարտութիւն մը չէ միայն , այլ յարատեւ ճնշում մը : Արդարը , կարծէք , ոչինչի կը վերածուի չարէն : Ու որքա՞ն կը տառապի արդա- շարէն : Իրեն համար հոգեկան ահռելի տան- ջանք մըն է այս : Ի՞նչպէս պիտի կարենայ անոր սոսկումը մեղմացնել :

Միեւնոյն Սաղմոսին վերջաւորու- թիւնը կը սորվեցնէ մեղի անոր դար- մանը :

«Եթէ ըսած ըլլայի , ո՛վ իմ Ասո- ուած , անոնց պէս պիտի խօսիմ ,

«Ես գաւաճանած պիտի ըլլայի քու որդիներուդ ցեղին» :

Զէ՞ք տեսնել երեւան գալը հոս , ա- ւելի ճիշդը գարձեալ երեւան գալը , Սաղ- մոսիրուի հոգիին մէջ ներքին իրակա- նութեան մը , որով չի գարփիր իշխելէ , և շատ բարձրէն , հակառակ վայրագ յար- թականներու բոլոր բրտութեանց , իր թշնամիներուն բազմութեան վրայ :

Ու այդ ներքին իրականութիւնն է Աս- դաւթի հոգիին յարաբերութիւնն է Աս-

տուծոյ հետ , յարաբերութիւն մը , որ իր մէջ որդիական բան մը ունի : Ո՞հ , ան- տարակոյս Յիսուսի Աւետարանով յարտ- նաբերուած լեցունկ և ճշմարիտ որդիա- կան կապը չէ տակաւին ան : Եթէ կ'ու- զէք , այդ որդիական կապին մէկ չուքն է , բայց առով հանդերձ , շա'տ թանկա- պին : Այդ կա'պն է՝ որ Ասափին կ'օգնէ վերցնելու այն ծանրութիւնը , որուն ներքեւ , ինչպէս ինք կ'լսէր , մօտ էր ընկճուելու :

Մտիկ ըրէ՛ք անոր .

«Երբ խորհեցայ ըմբռնել Խորհուր- դը , գժուարութիւնը մեծցաւ աչքերուս առջեւ , միեչեւ այն ատեն երբ մտայ Աստուծոյ Սրբարանը , և դիտեցի չարե- րու վախճանը :

Այս , ո՛ Տէր , գուն զանոնք լավրծուն ճամբաներու վրայ գրիր , գուն զա- նոնք վար կը ձգես , և անոնք աւերակ- ներ են միայն : Եւ ահաւասիկ , ակնթար- թի մը մէջ , անոնք կործանուած , վր- ճացած են , անոնք կ'անհետին զարհուրելի փլուզումի մը մէջ . ինչպէս մարդ երազ մը կը վանէ արթնալին վերջ , այնպէս ալ , Տէր , քու զարթումիդ , քեզմէ կը հեռացնես անոնց պատկերը» :

Այսպէս , Պարոններ , արգարը , հե-

ոռւ շանալէ չարին անլուր յաջողութիւններէն, ընդհակառակը, կը տեսնէ անոնց արմատական գիւրաբեկութիւնը: Եւ ասոր համար, ան պէտք չունի հեռալուր անկումներու, որոնք մերթ կը յաջորդեն չարին յաջողութիւններուն: Արդարին սիրու չի բանտարկութիւր ժամանակաւոր և նիւթական սահմաններու մէջ, որովհետեւ ան գիտէ՝ թէ անոնց մէջ տեւական բան մը չկայ: Անոր համար, հոգեկան և յաւիտենական անդորրութիւնը հաստատապէս իրական է լոկ: Ան կ'երգէ, Սալմոներգուին հետ.
 «Երկինք կը կործանին, բայց դուն,
 ո՛ Աստուած, գուն կաս,
 Անոնք լաթի մը պէս պիտի մաշին,
 Դուն զանոնք պիտի փոխես վերարկուի մը պէս,
 Եւ անոնք պիտի փոխուին,
 Բայց գուն պիտի մնաս անփոփոխ,
 Եւ քու տարիներդ վախճան պիտի
 չունենան»:
 Այսպէս է այն տեսլը, զոր արդարը կը գիտէ ինքն իր մէջ, Պարոնները:
 Երբեմն վայրկեաններ, երեւոյթները, որոնց մէջ արդարը դատապարուած է ապրիլ, այնքան շացուցիչ կը

գտանան որ պահ մը այդ տեսիլքը կը մթագնի: Բայց երբ արդարը խորասուզուի իր հոգւոյն խորութիւններուն մէջ կամ Աստուածոյ մէջ, կ'ազատի աշնոնց տիրապետութենէն: Եւ այն ատեն կը բարկանայ ինքն իր գէմ, նոյնիսկ առաջին վարմունքը ապօւշ որակելու առարձան:

«Երբ սիրոս տիրէր
 Ու զիս խորապէս յուզուած զգայի
 Ես ապօւշ էի և անմիտ»:
 Եւ ողբերգութիւնը կը վերջանայ սիրոյ և երախտագիտութեան երգով մը՝ ուղղուած Աստուածոյ, որով ոեւէ ատենէ աւելի, արդարը վճռած է ապրիլ:
 «Սակայն քեզի հետ պիտի ըլլամ ես միշտ,

«Դուն իմ աջ ձեռքս բռնեցիր,
 «Դուն պիտի առաջնորդես ինձի քու խորհուրդովզ,
 «Ու փառքիդ մէջ պիտի ընդունիս զիս ետքէն:
 «Երկինքի մէջ քեզմէ ուրիշ ո՞վ ունիմ:

«Երբ քեզի հետ եմ, ալ երկրի վրայ ուրիշ բան չեմ ուզեր
 «Միսս ու սիրոս կը մաշին,
 «Դուն իմ սրտիս ժայռը

«Եւ իմ բաժինս ես առ յաւէտ, ո՛
Աստուած իմ :

«Անոնք որ Քեզմէ հեռանան պիտի
կործանին,

«Բայց, ես Աստուծոյ հետ ըլլալուս
համար, ցնծութեան մէջ եմ,

«Ու իրեն է որ կ'ապաւինիմ» :

Թերեւս, Պարոններ, կը վախնաք
թէ կորսնցուցած եմ ձեր այդքան վշտա-
գին մտայուղութիւնը . չարէն ճգմուած
արդարին համար ո՞ւր է աստուածային
զօրութիւնը : Զեր վախը անտեղի է,
միշտ այդ հարցը աչքի առջեւ ունեցած
եմ: Միայն, հաճեցէք լաւ նկատի առ-
նել՝ թէ այդ մտայուղութիւնը հանդար-
տեցնող պատասխաններուն ոեւէ մէկը
պիտի չըմբռնէք, առանց հետեւեալ
պայմանին .

Հաւատալ Աստուծոյ բարութեան և
արդարութեան, փնտուել բարութիւնը և
արդարութիւնը, ոչ թէ արտաքին աշ-
խարհին մէջ, ուր անոնք գոյութիւն չու-
նին, պէտք չէ նոյնիսկ ենթազրել թէ
անոնք կրնան գոյութիւն ունենալ, այլ
ձեր ներաշխարհին մէջ, ձեր հոգւոյն մէջ,
որ անոնց ճշմարիտ վայրն է: Ու զանոնք
փնտուել, ոչ թէ ծուլօրէն, որպէս թէ
անոնց արժէքը միջակ բան մը ըլլար,

այլ ուժգնօրէն, ինչպէս կ'ըսէ Ցի-
սուս, «Ճախելով ամէն բան, գնելու հա-
մար թանկագին մարդարիտներ, որոնք
իրական են», մէկ խօսքով, պէտք է մեր
սիրտը մաքուր ըլլայ: «Երանի՛ անոնց
որոնց սիրտը մաքուր է, որովհետեւ
անոնք զԱստուած պիտի տեսնեն» ու այս
պայմանով միայն պիտի զգան անոր օգ-
նութիւնը :

Անտարակոյս, այն մարդը որ մտած
է վճռականօրէն այս ճամբու մէջ, պի-
տի զգայ, Սաղմոսերգուին նման,
երբեմն վայրկեաններ, թէ սոտքերը
կը սայլթաքին: Բայց այն ատեն, Սաղ-
մոսերգուի պէս, գարձեալ պիտի գոչէ
առ Աստուած. «Ո՞ւր ես, Աստուած իմ»:
Եւ Աստուած անոր պիտի պատասխանէ.
«Ես քու ներսպ եմ, քեզի հետ եմ, բա-
նէ մը մի՛ վախնար, երեւութապէս մի-
այն կը լքեմ քեզ, չարը ժամանակ մը
կ'ապրի լոկ, արդարը կը մնայ առ յա-
էտ»:

Պարոններ, աստուածային օգնուքիւ-
նը եապէս ներքին լոյս մըն է այս ճշմար-
տութիւնները տեսնելու և նոյնպէս ներ-
քին ոյժ մը՝ այդ լոյսին կարենալ հետեւ-
ելու համար: Իցիւ թէ, ըստ Սաղմո-
սերգուի տարբեր մէկ բացատրութեան,

կարենայինք բնակիլ աստուածալին օդ-
նութեան, այսինքն աստուածալին լու-
սին մէջ, և զգենուլ աստուածալին
ուժը:

իմ հաւատացեալ եղբայրներ, դուք
կը հասկնաք ի՞մ մաղթանքս, և դուք իմ
եղբայրներ, որ չէք հաւատար տակաւին,
պիտի հասկնաք դուք եւս զայն, որով-
հետեւ իմ մաղթանքս կը նշանակէ առի-
կա և այդ չի կրնար խորունկ արձագանգ
մը չգտնել ձեր հոգւոյն մէջ, ինչ որ ալ
պատահի — ու ասոնք յաճախ գործած-
ուած բացատրութիւններ են Սաղմոսնե-
րու մէջ — ինչ որ ալ պատահի, կ'ըսեմ,
զգուշացէք չարէն և գործեցէք բարին,
և Տիրոջ աչքերը, ինչաքս կ'ըսէ Սաղմո-
սերգուն, ձեր վրայ պիտի ըլլան: Տէրը,
որուն համար կ'ըսէք թէ չի տեսներ, ձեզ
պիտի տեսնէ, և օր մը պիտի յայտնուի
ձեզի, իր ամբողջ բարութեան և կարո-
ղութեան մէջ, և դուք ալ ձեր կարգին
պիտի տեսնէք զայն և ուրախութենէ
պիտի ցնծաք: Հոգեալէս կը խնդրեմ իր-
մէ որ այդպէս ըլլայ:

ԶՂԶՈՒՄԸ

ԿԵ ՄԵՂՄԱՑՆԷ ՄՏԱՅՈՒԶՈՒԹԻՒՆԸ

ԴԱ.Ի.Ի.Թ Կ'Ա.Պ.Ա.ՇԽՍ.Ր.Ե

Պա՛րոններ,

Եթէ, իր գործերուն, ամէն վայր-
կեան հակառակող արտաքին ուժերու դէմ
մարդ ինքվինքը սարսափելիօրէն անգէն
կ'զգայ մերթ, կրնայ գոնէ լսել՝ «իմ ե-
րեսէս չեն այս հակառակութիւնները»,
և այս համոզումով մեղմացնել իր ան-
յաջողութեանց առթած ցաւագին ըզգա-
ցումը:

Այսպէս չէ, սակայն, մարդուն ներ-
աշխարհին մէջ, բարոյական մարզին մէջ:
Հո՛ն, լնդհակառակը, պարտութեան պա-
րագային, մարդ գիտէ՝ թէ յանցաւոր է
ինք. և ասոր համար ինքն իրմէ գժգոհ
է, ինքվինք կ'ամբաստանէ: Կոկիծը այն
հոգին, որ կը գիտակցի՝ թէ ուզած
է իր անկումը, ինք պատճառ եղած է
անոր, կը կոչուի խղճի խայթ:

Հին հեթանոս շրջանի ամէնէն հռչա-

կաւոր քելթողները նկարագրած են, սոսկալի պատկերներով, խզմի խայմի ովբերգական փուլեր, և ասիկա իրենց հրաշակերտներուն նուազագոյն գեղեցկութիւններէն մէկը չէ: Բայց, այդ քերթողները աւելի անդին չեն անցեր, որովհետեւ իրենց ամբողջ գիտութիւնը կը կայանար ոճրագործը կատաղութեան վը-րէժիմնդիր գիցուհիներուն յանձնելու մէջ: Փրկագործող քաւութեան, աստուածա-յին ներման, գոյութեան անգամ չէին կառկածեր անոնք: Յիսուսէն առաջ, այդ սիոնիարար իրականութիւնները ծանօթէին Աստուծոյ ժողովուրդին միայն: Մարգարէները աստուածային գթասըր-տութեան յայտնագործման գլխաւոր պաշտօնեաններն եղան:

«Ես չեմ ուզեր մեղաւորին մահը. թող ապաշխարէ և ապրի» (Եզեկիէլ):

«Դարձէք առ իս ձեր բոլոր սրտով, և պահով և լալով և կոծելով» (Յովէլ):

«Թող ամպարիշտը թողու իր ճամ-բան և անօրէնը՝ իր մտածումները. թող մին և մլւով վերագառնան Տիրով, և Տէրը պիտի գթայ իրենց, որովհետեւ ան հարուստ է ներողամտութիւնով» (Յսայի):

Աստուծոյ՝ մեղաւորներուն ուղած

այս խանգաղատալից կոչերը, եկեղեցին ներմուծած է իր թեծպահոց ժամերգու-թիւններուն մէջ, և այս ձեւով եկեղե-ցին կը շարունակէ կատարիել մարգարէ-ներու առաքելութիւնը մեր մէջ: Իրմով մինչեւ մեզի կ'երկարի անոնց ուժեղ պատկամը:

Ապաշխարութեան առաջին վարգա-պիտները, եթէ կարելի է այսպէս ըսել, մարգարէները եղան ուրեմն: Միայն ա'յս մասնայատկութիւնը մարգարէներուն, մեր երախտագէտ հիացման կ'արժանա-ցընէ զանոնք: Աստուածաշունչի մէջ անձնաւորութիւն մը կայ սակայն, որուն անկումն ու վերականգնումը կենանի արտայալտութիւններն են մարգարէներու վարգապետութեան:

Բոլոր գարերու մեղաւորները անկէ կ'ատանան իրենց զղջումի բառերը: Ան՝ ամէնէն հռչակաւոր նախահայրերէն մէ-կըն է անոր՝ որ պիտի ապատէր ետքէն՝ մարգկութիւնը մեղքի լուծէն. ան Դա-ւիթ թագաւորն է, որուն անսասան վըս-տահութիւնը առ Աստուած տեսանք ե-րէկ: Դաւիթ մեղանչեց, բայց խորապէս զգաց իր մեղքին ծանրութիւնը: Եւ ան, ամէն մարգէ աւելի, ներում հայցեց Աս-տուծմէ: Եւ այս պատճառով, մեզի հա-

մար ապաշխարութեան օրինակ մըն է :
Հետեւինք Դաւիթին , և պիտի գտնենք
մեղմացումը այն սրտաճմլիկ մտա-
յուզութեան , զոր մեղքը կը ցանէ այն
հոգին մէջ , որ գժբախտութիւնն ունե-
ցած է անկէ պարտուելու :

Ա.

Յիշեցնենք քանի մը բառով Դաւիթի
ոճիրը : Ասիկա անհրաժեշտ է խելամտե-
լու համար Աստուծոյ գթասրտութեան :
«Ողորմէ՛ ինձի , ո՛ Աստուած իմ , քու
մէծ ողորմածութեամբգ» , կը գոչէ
մեղաւորը : Արդ , ինչպէս կ'ըսէ Սուրբ
Օգոստինոս , մարգկալին թշուառութեան
մեծութիւնն է որ ի յայտ կը բերէ Աս-
տուծոյ գթասրտութեան մեծութիւնը ,
Դիտէք , Պա՛րոններ , թէ ի՞նչպէս
Դաւիթ մեղապարտ սիրով սիրեց Բեր-
սաբէն , կինը Աւրիի , իր բանակի հրա-
մանատարներէն միոյն և ոչ միայն շը-
նացաւ անոր հետ , այլ նաեւ կարգ մը
զազիր մեղքենայութիւններով , իր սիրա-
յին մրցակցէն ձերբազատուեցաւ , զայն
սպաննել տալով թշնամիի հարուածնե-
րուն ներքեւ : Ահա՛ յանցանքը իր ամ-

բողջ սոսկումով : Այն ատեն , կը շարու-
նակէ աստուածաշունչ պատմութիւնը ,
Տէրը Դաւիթի քով առաքեց Նաթան
մարգարէն , որ իրեն լսաւ . «Լուծէ՛ այս
խնդիրը . քաղաքի մէջ երկու մարգիկ
կային , մէկը՝ հարուստ և միւսը՝ ալքատ :

Հարուստը շատ մը հօտեր և ոչխար-
ներ ունէր , բայց ալքատը միայն ոչ-
խար մը ունէր , շատ փոքրիկ ոչխար մը ,
զոր գնած էր : Ալքատը զայն կը սնու-
ցանէր և ան կը մեծնար իր զաւակնե-
րուն հետ մէկտեղ : Անոր ձեռքէն կ'ու-
տէր , բաժակէն կը խմէր և ծոցին մէջ
կը քնանար : Օր մը , հարուստը հացկե-
րոյթ տուաւ իր բարեկամներէն մէկուն ,
և կերակուր պատրաստել տալու համար ,
իր հօտերուն չգպաւ , այլ յափշտակեց
ալքատ մարդուն ոչխարը և զայն հրամ-
ցուց իր քովը կիւր եղող բարեկամին» :
Դաւիթի զայրոյթը ուժգնորէն բորբոքե-
ցաւ այդ մարդուն դէմ , և լսաւ Նաթա-
նի . «Կենդանի՛ է Տէր , մահուան արժա-
նի է այդ կերպ զործող մարդ մը : Մէկ
ոչխարի տեղ եօթ ոչխար պէտք է տայ
ասանկ գործ մը կատարած լլաւուն և
անգութ լլաւուն համար» : Այն ատեն
Նաթան լսաւ Դաւիթի . «Դո՛ւն հս այդ
մարդը» : Դաւիթ հասկցաւ իր ոճին մե-

ծութիւնը և գոչեց . «Այս՝ Աստուծոյ
գէմ մեղանչեցի» :

Քանի մը օր յիտոյ , մեռաւ շնուր-
թեան ծնունդ տղան : Այս անգութ վիշ-
տը օգտակար եղաւ . որ յանցաւորը իր
ներսը աւելի պայծառօքէն . տեսնէ : Մի՛
մոռնաք , Պա՛րոններ , որ այդ շրջանին ,
Արեւելքի ո՛չ մէկ բանակալ թագաւոր
ինքզինք ոճրագործ պիտի նկատէր
հպատակներէն միոյն վրայ , իր գերա-
գոյն հեղինակութիւնը գործադրած ըլ-
լալուն համար : Հպատակները , պատե-
րազմիկ կամ կին , իր «ապրանք»ը չէի՞ն :
Թագաւորին նպատակին ծառայելէ տար-
բեր գեր մը ունէին աշխարհի վրայ : Ու-
րեմն , այն օրը ուր անոնք արգելք հան-
գիսանային իր քմայքներէն մէկուն , ի՞նչ
բանի արժանի էին , եթէ ոչ փճանալու :
Առ առաւելն , նախանի Դաւիթին նա-
խատեսած պատիմներու նման պատիմ-
ներու իրագործումը կամ ազգարարու-
թիւնը , զանոնք պիտի մղէր պաշտելու
խորհրդաւոր էակ մը , որ հաւասարա-
կը շուռութիւն մը պիտի ստեղծէր թերեւս ,
անոնց ուրիներու պատճառած և իրենց
անձամք կրած ցաւերու մէջ : Արդ ,
Դաւիթի վրայ կայծակի արագութեամբ
ինկող պատիմը , կ'արթնցնէ իր մրափող

իսկզնը : Այդ կայծակը միայն անոր
հանգիստը պիտի չվրդովէ , այլ սրտին
բոլոր խորութիւնները պիտի լուսաւորէ
և ի յայտ պիտի բերէ անբազգատելիօ-
րէն նրբին զգացումներ : Հետեւի՞նք այդ
զգացումներու աճման և զարգացման
Դաւիթի հոգիին մէջ , մեզի օժանդակ
ունենալով Ապաշխարութեան Սաղմոս-
ները , և մասնաւորապէս լիսներորդ Սաղ-
մոսը , «Աղստմեա ինձ , Աստուծած»ը , ո-
րուն զաղափարները այնքան բարձր են՝
որ երեսուն գարերէ ի վեր , ան կը ծա-
ռայէ արտայալտելու զզջման զգացում-
ները , Հրեաներուն նախ , և յիտոյ , քը-
րիստոնեայ պնհամար սերունդներու :

Դաւիթի իմացականութեան պայ-
ծառութիւնը , զոր կիրքը խափանած էր ,
վերստին փալեցնելու համար , Նախան
բաւականացաւ թագաւորին ոճիրը , որ-
պէս ուրիշի մը ոճիրը ներկայացնելով :
«Դո՛ւն ես այդ մարգը» , խօսքը , պատ-
ռեց Դաւիթի գիտակցութիւնը խափանող
քօղը և զայն իր մեղքին հետ գէմ յան-
գիման դրաւ :

Աղքատը , որուն միակ ոչխարը յա-
փշտակած էր և ետքէն սպաննել տուած ,
վերացական բան մը ըլլալէ գագրեցաւ
Դաւիթի համար : Աղքատը գոյներ զգե-

ցաւ իր աչքերուն առջեւ, անոր մէջ Դաւիթ՝ բարեկամ մը տեսաւ, իր զինուորներէն մէկը, պատերազմի իր հաւատարիմ ընկերներէն մէկը, որ շատ մը տոիթներով, վեհանձնօրէն ինքինք մահուան ենթարկած էր ազատելու համար իր կեանքը։ Պա՛րոններ, ուազմադաշտի մէջ կնքուած բարեկամութիւնն է, սիրտերը առնական թափի մը մէջ յայտնաբերող բարեկամութիւնն է, որ ամէնէն առաջ խօսեցաւ պատերազմիկ Դաւիթի սրտին խորը, և հոն արծարծեց սա՛ անտանելի մտածումը. այն որ իր բոլոր զօրութիւնով աշխատեցաւ ինծի յաղթանակներ ապահովելու, այն որ իր կեանքը վտանգեց իմ յաղթանակս և Եշանութիւնս ապահովելու, ա՛յն է որ նենդութեամբ մահուան գիրկը նետեցի։

Բայց, Դաւիթի ոճիրը վնասած չէր միա՛յն իր զոհերուն։ Ուրիշ մըն ալ վիրաւորուած էր անոնց հետ միասին. Ան Սինայ լերան վրայէն յայտարարուած որէնքներու հեղինակն է, Ան որ կ'ըսէ. «Դուն պիտի չսպաննես, քու ընկերիդ կնոջ պիտի չցանկաս»։

Դաւիթ, թագաւոր մը ըլլալով հանգերձ, կարո՞ղ էր քարին վրայ քանդակուած վճիռները ջնջել և անհետացնել

Օրէնքը, զոր բոլոր գարերը պիտի ընդունին, որպէս օրէնքը կեանքին։ Ո՛չ, նոյն ինքն Տիրոջ առջեւ ելլել հարկ է։ Այն զոր Աստուած ընտրած է կառավարելու համար, պէտք է հաշիւ տայ իր իշխանութեան գործազրման շուրջ։ Ան չի կրնար խուսափիլ Աստուածոյ հետ գէմյանդիման գալու պարտքէն։

Եթէ Դաւիթէն կախում ունենար գործած գէշութիւնը գարմանել, թերեւս կարելի էր խորհիլ՝ թէ Աստուածոյ ներկայանար և ըսէր. «Բան մը չկայ, ամէն բան կարգադրուած է. ա՛լ ոեւէ մէկը գանգատելու պատճառ մը չունի»։ Բայց անդարմանելին կայ կեանքին մէջ, Պա՛րոններ, և ո՛չ մէկ զօրութիւն, նոյնիսկ աստուածային, չի կրնար արգիլել որ տեղի չունենայ, ա՛յն որ տեղի ունեցած է անգամ մը։

Գալով՝ սպաննելէ վերջ վերստին կենդանացնելու խնդրին, այդ բանը աշխարհիս մէջ ամէն մարգութենէն վեր է։

Փախչիլ. անհնարին է։ Բոցավառ պատմուածնը այնքան զօրաւոր կերպով կը փակի յանցաւորի մսին որ անկարելի է զայն հանել։ Ու անոր մեղքը իր աչքերուն առջեւն է անգագար։

Եթէ նոյնիսկ յաջողի սպաննել իր խղճի խայթը, ան պիտի չկարենայ ծածկուիլ Աստուծոյ աչքէն։ Ինչպէս Աղամքրախտին մէջ, ան պիտի լսէ Բարձրեւոյն ձայնը։ «Դաւիթ, Դաւիթ, ո՞ւրես»։ Խղճի խայթէն խելացնոր մարդը գլուխը կը զարնէ իր խկ ձեռքով շնած վանդակի ձողերուն։ բոլոր ելքերը բռնուած են, բացի ասկէ, խոնտվանիլ իր յանցանելը։ Ո՞հ, անտարակոյս գժուարին է ինքինք ամբաստանել և ըսել։ «Մեղաննեցի»։ բայց խօսելու այս կերպը միայն արժանի է մարդուն։ Խոստովանութիւնը պատասխանատու մարդու մը գոռոզ պահանջքը չէ, որ կարելի ըլլայ ըսել։ «Այո՛, այս բանը ըրի, ընելու իրաւունք չունէի, բայց, ես ազատ չե՞մ ուղածս ընելու, ես ազատ չե՞մ կեանքս ուղածիս պէս վարելու»։ Ո՞չ, հպարտութեան տեղ, համեստութիւն։ արհամարհու ճակատի տեղ, որուն ետեւ սոսկալի վախ մը կը գտնուի, խոնարհ և զղալի ճակատ մը, պաղատագին ճիչ մը գութ հայցող։ Այս է Դաւիթի ընթացքը։

«Ո՞ Աստուած, կը գոչէ Դաւիթ, զիս մի՛ ջախջախեր քու բարկութեամբ։ Աղդէն մարմինս կը գողգոշ

և ոսկորներս սարսած են։ Հոգիս տագնապալից է, ուժգնօրէն տագնապալից։ լոէ, գիշերցերեկ արձակած հեծեծանքներս, տե՛ս այն արտասուքները, որոնցմով կը թրջեմ խշտիս . . .»։

«Անգնենդին խորէն կ'աղօթեմ առքեզ։ ինդրեմ ունկնդիր ձայնիս, ուշագիր եղիր պաղատանքներուս։ Յոյսս քու վրադ գրած եմ, և արշալոյսը ըստպասող գիշերապահներէն աւելի բուռն կերպով, ես առ քեզ կը գառնամ իմ նորածին վստահութեամբս։ Լաւ գիտեմ որ, եթէ պատժել ուզեիր բոլոր անօրէնութիւնները, ո՞չ ոք պիտի կարենարդիմագրել քեզի։ Բայց քու քովդ են ներողամտութիւննը, զիթասրտութիւնը և քու ներսոգ՝ յորդաբուխ փրկագործութիւնն մը»։

«Դուն ես որ կը ներես բոլոր անօրէնութիւններուն, կը գարմանես բոլոր տկարութիւնները, կ'աղատես կեանքը մեղաւորին, անոր՝ բարութեան և գթասըրտութեան պսակը տալու համար։ Դանդաղ ես պատժելու մէջ և շատ գըթանիրտ, գուն յաւիտենաբար չես զայրանար, չես սպառնար առ յաւէտ, երկինքը որքան որ բարձր է երկրէն, այնպան քու զիթասրտութիւնդ մեծ է քեզմէ

երկնչողներուն հանդէպ։ Որքան արեւ-
ւելքը հեռու է արեւմուտքէն, այնքան
դուն մեղմէ կրնաս հեռացնի մեր
անօրէնութիւնները։ Քեզմէ երկնչող-
ներուն հանդէպ, հօր մը իր զաւակնե-
րուն՝ սնուցած խանգաղատանքը ունիս։
Եւ գուն չե՞ս ճանչնար մեր տկարու-
թիւնները, մենք որ փոշի ենք պարզա-
պէս։ Տե՞ս, մարդու օրերը խոտի նման
են. ան կը ծաղկի դաշտերու ծաղկին
նման, բայց հոգ մը կ'անցնի վրայէն, ան
ոչ եւս է, և տեղն ուր բուսած էր, ալ
զի՞նք չի ճանչնար»։

Դաւիթ ի՞նչ կ'ակնկալէ սակայն,
այդ գերազոյն բարութենէն։ Անցեալը
կը ջնջուի՞։ Հակուակ արամաբանու-
թեան, որ առանձին ձգուած՝ կը
պատասխանէ՝ թէ անկարելի է անցեալը
ջնջել, իր սիրտը կը խոյանայ, անոասան
յոյսով մը, գէպի վերանորոգում։ Ու ա-
մէն բանէ առաջ, Դաւիթ կը խնդրէ մաք-
րուիլ. «Առաւել եւս լուա զիս իմ անօ-
րէնութենէս։ Յօղէ զիս մշտիկով, ինչպէս,
հին ատենները, իսրայէլի տունները ե-
գիպտոսի մէջ, ցողուած էլն զատկական
ոչխարի արիւնով, որպէսզի հրեշտակի
հարուածներէն զերծ մնան։ Լուա՝ զիս,
որպէսզի ձիւնէն աւելի սպիտակ ըլլամ։

Թող Աստուած չնայի իմ անօրէնութիւն-
ներուս, թող չարհամարհէ զիս, մեղա-
ւորս. թող ինձմէ չհանէ իր Սուրբ Հո-
գին, որ հոգին է իմ կեանքիս»։

Եւ ապաշխարութիւնը, ըստ Դաւի-
թի, տեսակ մը վերածնունդ է։ Աստուա-
ծային ազգարարութեանց անզգայ՝ քա-
րեղէն սրտի մը փոխարէն, Դաւիթ կը
խնդրէ սիրտ մը միսէ, կատարելապէս
հըսու Աստուծոյ, աստուածային կամքի
բոլոր արտայայտութիւններուն։ «Անա-
րատ սիրտ մը ստեղծէ իմ ներսս, ո՛
Աստուած իմ, և ուղիղ ոգի մը զիր իմ
ներսս։ Զօրացուր զիս քու գերա-
գոյն հոգիովդ. քու հոգիովդ ազատէ
զիս թափուած արիւնէն»։ Դաւիթին
խնդրած վերածնունդը իր ներսը պէտք
է ստեղծէ ցնծութիւն և հրճուանք, պէտք
է բարձրացնէ զինք այն տկարութենէն,
զոր կ'զգայ թէ ունի։ Իր նուաստացած,
ջախջախուած սոկորները պիտի ցնծան և
այն ատեն վերստին պիտի սկսի հաւա-
տարիմ ծառալի իր գործին։ Տէրը, նոյն
ինքն պիտի բանայ իր շրթները, և
բերանը Աստուծոյ փառաբանութիւննե-
րը պիտի հիւսէ, մեղաւորներուն՝ Տիրոջ
ճամբան պիտի սորվեցնէ և անհաւատ-
ները՝ դարձի պիտի բերէ։

Բ

Արտվածետեւ, Դաւիթ կրցաւ ըմբռունել՝ թէ մեղքը վերջնական վիճակ մը չէ և թէ ո՛վ որ Աստուծոյ կ'ընծայէ ցաւէն ընկճուած հոգիի մը, խոնարհ և զոշալի սրտի մը զոհը, իր վրայ Աստուծոյ գթասրտութիւնը կը հրաւիրէ, իր մեղքը լիբեն ներռուեցաւ:

Բարձր դաս մը չկա՞յ հոս բոլոր մեղաւորներուն համար: Մի՛ կարծէք՝ թէ Ապաշխարութեան խորհուրդը կարենայ ճշմարիտ զղջումին տեղը բռնել, և թէ Յիսուսի պարզեւները, իր օրէնքին ներքեւ ապրող մարդոց շնորհած մենաշնորհները, զորս հին ձըեաները չեին ճանչնար, մեր պայմանները փոխած ըլլան այնչափ որչափ որ մենք պէտք չունենանք Ապաշխարութեան ներուժ օժանդակութեան: Ինչպէս որ Աստուծոծ չէր ընդուներ հին օրէնքի զոհերը լոկ, նոյնպէս ալ քահանալին թողութիւնը իր արժէքէն զուրկ է եթէ չեղու զայն ընդունելու պատրաստ հոգիի մը մէջ: Եւ այս պատրաստութեան համար է որ Դաւիթ մեզ կը ներկայանայ որպէս օրինակ:

Իր վրայ ծանրացող պատիժներն են որ Դաւիթին մէջ կ'արթնցնեն մեղքին

սուր զգացումը: Ան կ'ապրի, տպաւորութեան ներքեւ հետեւեալ գաղափարին, որ մեծ տեղ կը գրաւէ իսրայէլի հոգիին մէջ. ցաւը, իր բոլոր ձեւերով, մելքին պատիժն է: Այս ըմբռնումը կը կը բիթ, բնականաբար, այն եղական պայմաններէն, որոնց մէջէն անցաւ ընտրընեալ ժողովուրդին կեանքը. և ինչ որ նախախնամութեան բռնած ընթացքին օրէնքը եղաւ իսրայէլի համար, կրնայ ըլւալ նաեւ նոր Ուխտի մէջ: Ասով հանգերձ, ճիշդ է որ տառապանքը նախախնամական նկարագիր մը կ'զգենու և մեզ կը մէկ զննելու մեր խղճին վիճակը: Մէնք զմեզ չփակենք, Պա՛րոններ, այդ վշտալից տպաւորութիւններուն մէջ, այլ երախտագիտութեամբ ընդունինք այն տագնապը, զոր մեղքին ներկայութիւնը կ'ստեղծէ մեր հոգիին մէջ:

Ու, Սաղմոսներգուին պէս, ջանա՛նք աղատիլ այդ տագնապէն. փոխանակ մենք զմեզ յանձնելու յուսահատութեան, յիշե՛նք՝ թէ մեղքը անքաւելի չէ, թէ բոլոր մեղքերուն մեծագոյնը՝ յուսահատութիւնն է:

Այդ տագնապին և Աստուծոյ բարութեան զգացումին տպաւորութեան ներքեւ, կատարե՛նք այն բաները, ու

րոնք կը բարացուցեն ապաշխարութիւնը . խոստովանի՞նք մեր մեղքը , ամէն բանէ առաջ , զայն աստուածային լոյսով զիտելէ ետք , բոլորովին անկախ այն ցաւալի հետեւանքներէն , որոնք կրնան տեղի ունենալ խստովանութենէն ետք , մեր անձին համար : Յետոյ Աստուծմէ հայցենք մաքրութիւն , որ վերածին հոգւոյն , անմեղ կեանքի մը հրճուանքը կ'առթէ վերստին : Վերջապէս , խոստանա՛նք , Սաղմոսերգուին պէս՝ թէ մեր հոգիին վերածնունդէն ետք , մենք պիտի աշխատինք , ո՛չ միայն դարմանելու մեր գործած մեղքին հետեւանքներն ու պատճառած գայթակղութիւնները , այլ աշխատելու , կարելի եղածին չափ բեղմաւոր առաքելութեամբ մը , ի նպաստ Աստուծոյ գործին :

Այս տրամադրութիւններուն մէջ , խոնարհաբար օգտուինք , Պա՛րոններ , այն օժանդակութենէն զոր Յիսուս կ'ընծայէ մեզի , Սպաշխարութեան խորհուրդին ուժով մեզ վերականգնելու համար մեր անկումներէն :

Սպակայն , այսքան կարեւոր կէտի մը մասին որպէսզի պատրանք չունենաք , պարտք կ'զգամ ձեզի յիշեցնել ճշմարիտ միջոցը , որ ցոյց տրուած է նոյնինքն

Յիսուսի կողմէ , ապահով ըլլալու համար այն ներողութեան մասին , զոր մեր խղձին անհանգստութիւնը մեզ կը մրէ հայցելու Աստուծմէ : Տիրոջ մտքին մէջ ալ խստիւ պահանջուած պայմանն է ան ներողութեան արժանանալու համար : «Դուք պիտի չափուիք այն չափով որ չափէք ուրիշները , ըստ է Յիսուս . ներցէք և ձեզի պիտի ներուի» :

Եթէ այս բառերը տառապէս հասկընանք , այնպէս պիտի կարծենք թէ Աստուծոյ մեզի չնորհած ներումը , անմիջական արգիւնքն է մեր եղբայրներուն մեր չնորհած ներման : Զգարմանանք , Պա՛րոններ , ո՛չ մէկ բան աւելի ներդաշնակօրէն կը համաձայնի Յիսուսի վարդապետութեան հետ քան ասիկա :

Իր Հայրը մեր Հայրն է . մենք երկնաւոր Հօր որպիններն ենք , ուրեմն՝ Քրիստոսի եղբայրները : Ո՛վ որ այս որպիտութիւնը և եղբայրութիւնը յարգէ , կը փրկուի :

Ճիշդ այս պատճառով , Յիսուս , մեր ըլթներուն վրայ գնելով այն աղօթքը , զոր կ'ուզզենք իր Հօր , հոն չէ՛ մոսցած աւելցնել սա խնդրանքը : «Ներէ՛ մեզի , ինչպէս մենք կը ներենք» :

Պա՛րոններ , չէ՞ք տեսներ՝ թէ , խոր-

Քին մէջ, որքա՞ն պարզ է փրկուիլ մեղ-
քին պատճառած մտայուզութենէն: Ա-
մէն օր կ'արտասանէք «Հայր մերսը, ու
թէ շրթանց, կը յուսամ, որովհետեւ այդ
պարագային աւելի լաւ կ'ընէիք լոելով,
այլ հոգեւին:

Սրգէն, աստուածային աղօթքին ա-
ռաջին երկու բառերուն առջեւ կանգ
պիտի առնէք առջայր մեր» կ'ըսենք:
Բայց Աստուած «Հայր իմ» կոչելու ի վի-
ճա՞կի եմ: Զայն իմ հայրս նկատեցի⁰, ո՛չ
միայն արտաքին կեանքիս, այլ հոգիխ
թաքուն գործերուն մէջ, «ի ծածուկ»,
ինչպէս կ'ըսէ Յիսուս, «ի ծածուկ» ուր
միայն իր ակնարկը կը թափանցէ:

Հայր մեր: Ո՞ Աստուած իմ, քեզ
այսպէս անուանելով, չեմ ուզեր ծաղրել
քեզ. սակայն ծաղրած կ'ըլլամ, երբ քեզ
այսպէս անուանեմ, ու ապրիմ այն-
պէս՝ ինչպէս որ գուն գոյութիւն չունե-
նալիք, այսինքն հնազանդելով քմահա-
ճոյքներուս և կիրքերուս: Աւա՛զ, Աստ-
ուած իմ, այդ գժբախտութիւնը ունե-
ցայ ես: Շատ կը ցաւիմ: Քեզի արժանի
զաւակ մը չեղայ. առկէ վերջ կ'ուզեմ ըլ-
լալ: Դուն թեւերդ կը բանաս ինձի, կ'ու-
զեմ հոն նետուիլ քու սիրոյդ ձայնը մտիկ
ընելու հաստատ առաջազբութեամբ:

Ո՞հ, Պարոններ, եթէ յօժարէիք այս-
պէս ամէն օր, անկեղծօրէն, Աստուածոյ
ներկայանալ, ես կ'երաշխաւորէի ձեր
փրկութիւնը:

«Դուն զղալից և խոնարհ սիրտ մը
չես արհամարհեր, Տէր», կը գոչէր Դա-
ւիթ «Ողօրմեա ինձ»ին մէջ: Արդարեւ,
այս յայտնութիւնը ինքնին մեծապէս ու-
ժատու էր. բայց Աւետարանը, ինչպէս
հոս և այլուր, եղակիօրէն ընդարձակած
է Հին Կտակարանին մեր առջեւ բացած
հորիզոնը: Զղալից և խոնարհ սիրտ մը,
ա՛յն սիրտն է որ՝ երկնաւոր Հօր հետ իր
որդիական յարաբերութիւնները խզելու
գժբախտութիւնը ունենալէ ետք, կ'ու-
զէ վերսկսիլ զանոնք: Ան գիտէ թէ ինք
կարող է վերստին Աստուածոյ որդին ըլ-
լալ, միայն լալով իր կուրացումին
վրայ. և կուլայ կատարեալ անկեղ-
ծութեամբ:

Ո՞չ միայն Հայրը զինք պիտի չար-
համարհէ, այլ զայն գրկաբաց պիտի ըն-
դունի անհուն գորովով մը:

Հայր մեր: Հիանա՛նք, Պա՛րոններ,
օրհնե՛նք, գովաբանե՛նք ընտիր ազնուու-
թիւնը Քրիստոսի, մեր անդրանիկ եղ-
բօր, որ մեզի իր երկնաւոր Հօր հետ խօսիլ
սորվեցնելու համար, մեր ըլթներուն

վրայ դրաւ բառ մը , զոր չենք կրնար
արտասանել այնպէս՝ լինչպէս որ պէտք է
արտասանուի , առանց վերագտնելու այն
զոր կորսնցնելու դժբախտութիւնն ու-
նեցած ենք , և առանց որուն , անտարա-
կոյս , չենք կրնար բան մը յուսաւերկնա-
յին ժառանգութենէն , այդ է . որդիական
սիրտ մը երկնաւոր Հօր հանդէպ , եղբայ-
րական սիրտ մը այդ Հօր բոլոր զաւակ-
ներուն հանդէպ , այսինքն բոլոր մարդոց
հանդէպ :

ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆԸ

ԿԸ ՄԵՂՄԱՑՆԷ ՄՏԱՅՈՒԶՈՒԹԻՒՆԸ

ՅՈԲ ԿԸ ՀԱՄԲԵՐԵ

Պա՛րոններ ,

Եթէ , իր տկարութիւններուն զգա-
ցումէն յառաջ եկող մտայուզութեան
մեղմացումը մարդս կը գտնէ աղօթքին
մէջ . Եթէ , մտայուզութեան , որուն աղ-
բերը մեղքն է , ապաշխարանքը իրեն
դարման մը կ'ընծայէ , կայ նաեւ տարբեր
մէկ մտայուզութիւն ; որուն կ'ընկերա-
նայ երբեմն շատ զօրաւոր փորձութիւն
մը , նոյնիսկ հաւատացեալ հոգիներու
ներսը . այդ , տառապանքին պատճառած
մտայուզութիւնն է : Պէտք է վախնալ որ
դժբախտութեան հարուածին ներքեւ ,
մեր հաւատքը տեղի տայ , և յուսահա-
տութեան , ըմբռստութեան , բարկու-
թեան բնազգական հակազգեցութիւնը
մեզ անջատէ Աստուծմէ : Լո՛յս մը , ա-
հա թէ ի՞նչ կ'ուզեն մեր հոգիները ան-
հրաժեշտօրէն , եղերական այս փորձու-

թեան մէջ։ Որպէսզի վշտէն չընկ-
ճուինք, պէտք է լմբոնինք՝ թէ ան ի-
մաստ մը ունի։ Մեր հաւատքը բաւա-
կան լուսաւոր պէտք է ըլլայ որպէսզի
կարենայ այդ իմաստը ցոյց տալ մե-
զի։ Վիշտը կ'սպաննէ մեր մէջ ինչ որ
ապրիլ կը ձգտի. ան մեր ներսը երեւան
կը բերէ ուժեր, որոնց առաջին շարժու-
մը, բնազդական և գրեթէ անդրագարձ,
մեր կամքը ընկլուզել կ'սպառնայ։ Ի՞նչ
հակազդեցիկ ուժեր պիտի գնենք անոնց
գէմ, կարենալ պաշտպանելու համար
ինչ որ մեր ներսը ամէնէն բարձրն է, ա-
զատելու մեր հոգին կորուստէ, և օգնելու
անոր, որպէսզի Աստուծոյ առջեւ ուղիղ
կեցուածք մը ունենայ։ Նկատելով ու
մենք գիտակից էակներ ենք և այդ պատ-
ճառով իսկ պատասխանատու՝ մէնք մե-
զի, ընդունելու կամ չընդունելու փոր-
ձութիւնը, որուն ենթարկուած ենք,
պէտք է որ մեր ընդունելուն պատճառը
տրամաբանական ըլլայ։ Վշտաչարչար
հոգին կարող կ'ըլլայ յաղթելու հակա-
ռակորդ ուժերուն և նոյնիսկ իրեն գէմ
միացած ամբողջ տիեզերքին, եթէ ըմ-
բռնէ՛ թէ տառապիւ մեծ բարիք մըն է։
Գի՞տնալ, որ հո՛ս, այս է մտայուզու-
թիւնը մեղմացնելու պայմանը։ Գի՞տ-

նալ, ոչ թէ ինչո՞ւ համար, այս կամ
այն մասնաւոր պարագալին այս կամ այն
տառապանքը բարի է մեզի համար, —ո-
րովհետեւ ասիկա մեր լմբոնումի սահ-
մաններէն գուրս է։ Աստուծոյ մեզի հան-
դէպ ունեցած վարմունքին պատճառնե-
րը յայտնի պիտի ըլլան միայն վերջին
դատաստանի օրը — այլ գիտնալ՝ թէ իր
նախախնամութիւնը, նոյնիսկ եթէ չգիտ-
նանք թէ ուր կը տանի մեզ, այս կամ
այն պարագային, մեզի համար բարի
առաջազրութիւններ ունի միայն։

Արդ, Հին Կտակարանի մէջ գիրք
մը կայ, որ կ'արձագանգէ մարդկային այս
գանգատին, և ամբողջովին նուիրուած
է տառապանքի հարցին վիճաբանու-
թեան։ Յորի գիրքն է։ Հետեւի՛նք
այդ կոհակներուն, որոնք կը տագնա-
պեցընեն Յորի հոգին։ այդ տեսարանը
պիտի զօրացնէ մեր հաւատքը։ Անհրա-
ժեշտ է նաեւ նշել հոս՝ թէ Յորի ժամա-
նակ աստուածային յայտնութիւնը տա-
կաւին անկատար էր։ Նոր կտակարանը
մեզի շատ յստակ ուսուցում մը կ'ընէ
հանգերձեալ կեանքի և անոր վարձա-
տրութեանց մասին։ Ներկայ կեանքը
անցք մըն է քրիստոնէին համար, պատ-
րաստութիւն մը՝ ապագայ կեանքին, ուր

պիտի կատարուի յաւիտենական միաւցումը Աստուծոյ հետ։ Ուրեմն, քրիստոնէին համար բացարձակապէս կարեւոր չէ որ իր միտքը յուզող խնդիրները ամբողջական լուծում գտնեն գերեզմանէն ասդին, և ան, քրիստոնեան, կ'սպասէ հաշուեյարգարի վերջին ժամուն։ Ան կասկած, ասիկա պատճառ մը չէ՝ որ քրիստոնեան արհամարհէ այն լոյսերը, որքան որ վատուժ ըլլան անոնք, որոնք կրնան իրեն ընծայուիլ այս զարհուրելի խնդիրներու վերաբերմամբ։

Եթէ, Խօրայէլացիներու համար, անգիր կեանքի վերաբերեալ տեսիլները երկար ատեն մթագին, տարտամ եղան, եթէ իրենց աչքերը պէտք ունեցան որոշ ժամանակամիջոցի մը՝ վարժուելու այն լոյսերուն, զորս հետզհետէ Յայտնութիւնը կը բերէր, եթէ իրենց հեռանկարը, շատ մը պարագաներու մէջ, կը սահմանափակուէր միայն ներկայ կեանքով, և եթէ, վերջապէս, վշտին խնդիրը, նկատի առնուած ներկայ կեանքի պատիժներու և վարձատրութիւններու տեսակէտէն, իրենց հոգին կրնար միրճել յուսահատութեան մօտ անձկութեան մը մէջ, ուրախ ենք նկատելով՝ թէ ինչպէս այդ իմաստուն հոգիներէն ոմանք, մու-

թին մէջ, գիտէին գտնել զիրենք Աստուծոյ տանող ճանապարհը։

Ա

Յօրի գիրքը թուղթին վրայ կը քանդակէ յիշատակլի Խօրայէլի օտար մարդու մը, որ երկար ատեն ապրած էր ճոխութիւններու մէջ, և հակառակ ատոր, արգար էր, ուզգամիտ էր և կատարեալ բոլոր տեսակէտներով։ Բայց, ահա՛, օր մը, վիշտը այցելեց իրեն։ Շատ մը փլուզումներու ընթացքին, զրկուեցաւ իր բոլոր հարստութիւններէն, իր բոլոր զաւակներէն։ Վեստուեցան մարմինը, առողջութիւնը, և վերածուեցաւ մարդկային ձորձի մը, ինքզինքը վտարեց մարդկային ընկերութենէն, և օրերը անցուց գիրդին գոներուն առջեւ, նստած՝ ազբակոյտի մը վրայ, մէկլի այն աղբակոյտներէն, զորս կը տեսնենք այսօր ալ, այնքան յաճախ, Պաղեստինի քաղաքներու և գիւղերու մուտքին առջեւ։

Երբ իմացաւ կորուստը իր բոլոր հարստութիւններուն և զաւակներուն, Յօր, երկրին սովորութեանց համաձայն, սուր պահեց. պատռեց վերաբկուն և

ածիւեց գլուխը , բայց անմիջապէս վերջ
երկրպագութիւնը ըրաւ և պաշտեց զԱստա-
ռած լսելով . «Մերկ ելայ մօրս որու-
վայնէն , և մերկ պիտի վերադառնամ
հոն . Տէրը տուաւ , Տէրը առաւ , թո՞ղ իր
անունը օրհնեալ ըլլայ» : «Այդ բոլորին
մէջ , գիտել կուտայ Սուրբ Գիրքը , Յոր
չմեղանչեց երբեք և անզգամ բան մը
չըսաւ Աստուծոյ գէմ» :

Երբ հիւանդութիւնը հասաւ իր ան-
դամներուն , կինը զինք մղեց Աստուած
անիծելու և չվախցաւ նոյնիսկ լսել .
«Կը յարատեւե՛ս ուղղամիտ մնալ . անի-
ծէ՛ զԱստուած և յետոյ մեռիր» : Եւ Յոր
կը պատասխանէ անմիջապէս . «Դուն
անմիտս կնկան մը պէս կը խօսիս . Աս-
տուձմէ կ'ստանանք բարիք , ինչո՞ւ չըս-
տանանք նաեւ չարիք» : Բայց վիշտը
երկարելով՝ համբերութիւնը յոգնեցուց :
Յոր անիծեց իր ծնած օրը :

Գրքին էական մասը կը գտնուի ճաւ-
ռերու և անոնց պատասխաններուն մէջ ,
ուր հոգիները կ'երեւին իրենց ամբողջ
մերկութեամբ :

Այժմ , փորձենք թափանցել Յորի
հոգիէն ներս և ապրինք իրեն հետ այդ
վշտագին վայրկեանները : Սրբազն
գրքին հեղինակը , գրքին սկիզբէն իսկ

մեզի կը մատնանշէ Յորի տառապանք-
ներուն պատճառը : Տեսակ մը պայքա-
րի հրաւէր է ան , զոր Սատանան կ'ուղ-
ղէ նոյնինքն Աստուծոյ , որ անոր արտօ-
նութիւն կուտայ փորձել իր ծառան :
Գրքին եզրակացութիւնը մեզի պիտի
ցուցնէ առաքենութեան պսակումը , բայց
արդարին զգացումներուն հետզհետէ
մաքրուելէն ետք : Ու այդ մաքրումի
օձապտոյտ գծին պէտք է հետեւինք մին-
չեւ այն տեղ , ուր ան կը միանայ
նախախնամական գծին , Աստուծոյ կամ-
քին կատարեալ միացումով մը : Վիճա-
բանութեան չերմ հետաքրքրականու-
թիւնը յառաջ կուգայ տառապող արդա-
րին , Աստուծոյ ծրագիրներու անտեղեակ
ըլլալէն , ծրագիր՝ որ պիտի յայտնուի լիո-
վին , ողբերգութեան վախճանին : Պէտք
չունիմ ձեզի մատնացոյց ընելու՝ թէ որ-
քան խորապէս մարդկային է և մեր արդի
իրականութեան համապատասխան , խըն-
դիրը այս կերպով ներկայացնելու ձեւը :

Երբ իր բարեկամները երկար ատեն
անշուկ իր քով կը կենան , վշտին
սաստկութիւնը , փորձութեան յարատե-
ռութիւնը , Յորի պայծառ և ուղիղ հո-
գիին վրայէն ամպ մը կ'անցնեն , և զինք
կը մղեն գանգատելու : Ան կ'անիծէ իր

ծնած օրը : Անոր կը թուի թէ ինք խաշալիկն է չար ուժերու , որոնք հաճոյք կը զգան զինք չարչարելէ :

«Ի՞նչո՞ւ համար դժբախտներուն լոյս տրուի ,

Եւ կեանք՝ անոնց որոնց հոգին լեցուն է գառնութեամբ ,

Անոնց որոնք մահուան կ'սպասեն ու մահը չի գար ,

Անոնց որոնք զայն գանձէ մը աւելի կ'սպասեն ,

Անոնց որոնք երջանիկ են , ուրախութենէ կը ցնծան ,

Եւ կը հրճուին երբ գերեզմանը տեսնեն . . .»

Այս խօսքերը կ'ըմբռոստացնեն երեք բարեկամները , որոնք լաւ կ'զգան՝ թէ լըերու դէմ եղած անէծք մը , անէծք է նաեւ Անոր , որ զանոնք ստեղծած է : Կը ջանան , երկար ճառերով , ապացուցանել Յոբին՝ թէ Աստուած առանց պատճառի իր արարածները չի պատժեր և ան «չ'ուրախանար անմեղի տառապանքներով» : Յորի սխալ մտածումը մարելու համար , անոնք ցոյց կուտանայն խմասով , զոր ունի զիշտը , ըստ իրենց , և կը յիշեցնեն մեղքի գաղափարը : Տառապանքը պատիժ մըն է :

Այս է միակ մխիթարութիւնը , զոր եւրեք բարեկամները լրեն կը ցուցնեն : Ոհա՛ թէ ինչպէս կը խօսի երեքէն , ամէնէն չափաւոր լեզու ունեցողը .

«Փնտուէ՛ յիշատակներուդ մէջ . ո՞ր անմեղը կորսուեցաւ :

Ես տեսած եմ որ անօրէնութիւն ցանողները անոր պտուղը կը հնձեն :

... Եթէ ես քու տեղու ըլլայի , կը գառնայի առ Աստուած , իրեն կ'ուղղէի իմ ազօֆքս . . . Երջանիկ է այն մարդը , զոր Աստուած կը պատժէ : Մի՛ արհամարհեր Ամենակարողին ուղղիչ պատիժը : Ան կը բանայ վէրքը և զայն կը կապէ , ան կը զարնէ , սակայն անոր ձեռքը կը գարմանէ» :

Փորձութիւնը պիտի գագրի ուրեմն եթէ Յոր իր յանցաւոր ըլլալը ընդունի և հայցէ Աստուծոյ ողորմութիւնը :

«Հաշտուէ՛ Աստուծոյ հետ և հանգարտէ , այսպէսով վերստին պիտի զըտւնես քու երջանկութիւնդ : . . .»

Պիտի բարձրանաս եթէ վերադառնաս Ամենակարողին ,

Եթէ բնակարանէդ հեռացնես անօրէնութիւնդ» :

Ո՞հ , թող Աստուած պահէ մեզ , թէեւ բարի նպատակով կատարուած ,

բայց անշրջահայեաց այս կարգի միւթարութիւններէն :

Այս պատճառաբանութիւնները , ապիկար և տաղտկալի պնդումով մը ներկայացուած , կը բորբոքեն միայն Յորի զայրոյթը : Եւ ան կ'արտայայտուի այնպիսի շեշտերով , որոնց դառնութիւնը նախատական կը դառնայ իր կարծեցեալ միսիթարիչներուն հանդէս և Յոր գիւրութեամբ կը փաստէ՝ թէ որքան քիչ կը պատշաճին իր պարագային անոնց բացատրութիւնները : Ու մենք կը լոենք Յորը , որ այս երկար վիճաբանութիւններէն վերջ , կը յիշէ անցած օրերը .

«Ո՞հ , կը գոչէ , ո՞վ պիտի վերադարձնէ ինծի անցած օրերը . օրեր Սստուած կը պահպանէր զիս . . . օրեր ուր զաւակներս կը շրջապատէին զիս» :

Եւ ան կ'ոգեկոչէ , սրտաճմլիկ մեւամազնութեամբ մը այն պատիւները , զորս երիտասարդ ու ծեր իրեն կ'ընծայէին երբ անցնէր գիւղի փողոցներէն : Փոքրերն ու համեստները , աղնուականներն ու իշխանները , բուլոր զինք կը յարգէին և լուսութեամբ կ'ունկնդրէին իր կարծիքներուն , որովհետեւ անոնք գիւտէին՝ որ Յորի հոգին արդարութիւնը զգեցած էր պատմուճանի մը պէս , բոլո-

րը իր վրայ վստահութիւն ունէին . ան «աչքն էր կոլիին և ոտքը կաղին» .

«Երբ իրենց մօտենայի առաջին տեղը կուտային ինծի ,

կը բազմէի , իր չքախումբով շրջապատուած արքայի մը նման ,

Միսիթարիչի մը պէս , վշտահարներու մէջտեղ» :

Ու հիմա՞ . . . Աի , ի՞նչ հակազդութիւն . . . ան նշաւակ է իրմէ երիտասարդ մարդոց ծաղրին : Բոլորը իրմէ կը սոսկան և խոյս կուտան : Ի՞նչ ըրած է : Անկասկած , կատարեալ անկեղծութեամբ մը , ան բացարձակապէս անմեղ ըլլալույաւակնութիւնը չունի . բայց որքան անհամեմատական են կրած տառապանքները . բաղգատելով այն մեղքերուն , զորս կրնար գործած ըլլալ իր տկարութեան մէջ :

Եւ ահաւասիկ այն գիծերը , որոնք որոշ կերպով կը բարացուցեն իր կեանքին արդարութիւնը :

«Աչքերուս հետ ուխտ ըրած էի , ի՞նչպէս ակնարկս կոյսի մը վրայ դարձնէի :

կ'ըսէի ես ինծի . Սստուած ի՞նչ բաժին պիտի հանէ ինծի երկինքէն ,

Ու բարձր տեղերէն ի՞նչ ժառանշ
գութիւն։
կործանումը անպարշտին սահման-
ուած չէ։
Եւ դժբախտութիւնը՝ անօրէնութիւն
գործողներուն։
Աստուած չի^Բ տեսներ իմ բոլոր
ճամբաներս,
Եւ բոլոր քայլերս չի^Բ համրեր։
Եթէ սուտի արահետին հետեւեցայ,
Եթէ ոտքերս գէպի նենդութիւն վա-
զեցին,
Թող Աստուած զիս կշռէ արդար կը-
շլու քով,
Ու ան պիտի ճանչնայ իմ անմե-
ղութիւնս։
Եթէ ոտքերս խոտորեցան ուղիղ
ճամբայէն,
Եթէ սիրոս հետեւեցաւ աչքերուս,
Եթէ ձեռքերուս արատ մը փակաւ,
Թող ես ցանեմ և ուրիշ մը հնձէ,
Թող իմ զաւակներս արժատախիլ
ըլլան։
Եթէ կին մը օրերս հրտպուրեց,
Եթէ դրացիս դրան առջեւ դարա-
նակալ սպասեցի։

Եթէ սպասաւորիս կամ աղախնիս ի-
րաւոնքը ուրացայ,
Երբ ինծի հետ վէճ ունեցան,
• • • • •
Եթէ աղքատներուն մերժեցի իրենց
խնդրանքը,
Եթէ որբեւայրիին աչքերը արցուն-
քով լեցուցի,
Եթէ հացս առանձին կերայ,
Ու անկէ որբն ալ իր բաժինը չու-
նեցաւ,
• • • • •
Եթէ թշուառի մը առանց հագուստի
փճանալը տեսայ,
• • • • •
Եթէ թշնամիիս կործանումով ուրա-
խացայ,
• • • • •
Եթէ ճամբորդին գուռս չբացի,
• • • • •
Եթէ ես ծածկեցի թերութիւններս,
ինչպէս կ'ընեն մարդիկ,
Եւ անօրէնութիւններս սրտիս մէջ
պահեցի,
Ժողովուրդէն վախնալով,
ընտանիքներու արհամարհանքէն
վախնալով,

Հոեցի և չհամարձակեցայ գրանս
սեմէն գուրս ելլել . . . :

Ո՞հ, ո՞վ պիտի բերէ մէկը որ ինծի
ունկնդրէ :

Ահա՛ իմ փափաքս . թող Ամենակա-
րողը պատասխան տայ ինծի» :

Այս բոլորին հետ, ի՞նչպէս Յոր չը
նկատէ թէ իր չուրջը, իրեն որ արգար
մարդ մըն էր և ծանրօքէն փորձուած,
մեղաւորները ամենակատարեալ խաղա-
ղութեան մը մէջ կ'ապրին : Ան կը տես-
նէ որ չարերը կը ծերանան ճոխութեանց
մէջ, կը բնակին տուն մը ուր խա-
ղաղութիւն կը տիրէ, ուր իրենց զա-
ւակները կ'երգեն և կ'ուրախանանան ի
ձայն սրնգի, ու երբեք թշնամութիւնը
անոնց սեմէն ներս չ'անցնիր : Եւ այս
տեսարանը զինք կը գայթակղեցնէ : Ինչո՞ւ
անոնց օրերը կ'անցնին կատարեալ եր-
ջանկութեամբ, երբ անոնք կ'ըսեն Աս-
տուծոյ :

«Զենք ուզեր քու ճամբաներդ ճանչ-
նալ :

Ո՞վ է Աստուծած որ անոր աղօթենք,
ի՞նչ կը շահինք անոր աղօթելով» :

Ահա գայթակղութիւն մը որ կ'ար-
ծարծէ Յորի վշտին ուժգնութիւնը : Ի-
րենց ապիկար գրգռութիւններով Յորի

բարեկամները իրենց որոնած արգիւնքին
հակառակը գտան : Եւ գժբախտ Յոր ի-
րաւունք ունի գոչելու Սաղմոսերգուին
հետ :

«Իյնալու վրայ էի .
Ոտքերս գրեթէ սայթաքեցան
Որովհետեւ կը զայրանայի չարե-
րու երջանկութիւնը տեսնելով» :
Կ'իջնէ վայրէջքը ու կը հասնի գրե-
թէ լմբոստութեան :

Ընդհատենք հոս պահ մը մեր երթը,
մենք մեզի հարցնելու համար՝ թէ մենք
իրաւունք պիտի ունենայի՞նք չընգու-
նելու, Յորի պէս, անոնք որոնք մեզի
պիտի գային ներկայացնել մեր վիշտը
որպէս հետեւանքը և պատիժը մեր մեղ-
քերուն :

Աստուծած փորձութիւնները յաճախ
կը զրէի, որպէս զի մեր մէջ արթնցնէ
կեանքին լուրջ իմաստը : Եթէ, այդ փոր-
ձութիւններով, մենք այս աշխարհի վը-
րայ կը հատուցանենք մաս մը մեր պարտ-
քերէն, ի խնդիր յաւիտենական արդա-
րութեան, ինչո՞ւ զանոնք չընդունինք
հլու, հնազանդ սրտով մը :

Մեր մէջ շատ քիչեր կան բնակա-
նաբար, որոնք իրենց կեանքի ոեւէ մէկ
ժամուն, սայթաքումներ ունեցած չըլ-

լան։ Մի՛ ըմբսստանաք , մի՛ կարծէք որ
անարդարութիւն կը գործուի ձեզի գէ՛ք ,
երբ ներգոյ ճշմարտութիւն մը կը ձգէ որ
ձեր սխալներուն հետեւանքները քակ-
ուին մի առ մի

Եւ անոնք որոնք , իրենց սրտին բո-
լոր անկեղծութեամբ , կրնան վկայել՝ թէ
իրենց կեանքը անարատ եղած է և կամ
իրենց տառապանքներուն ուժգնութիւ-
նը շատ աւելի զօրաւոր է քան իրենց
մեղքերուն ծանրութիւնը , թող յաճա-
խեն հոգեկան դպրոցը Յորին , այդ խնդրին
լաւագոյն օրինակն է ինք :

Բ

Երեւան կուգայ նոր խօսակից մը ,
որ Յորի խնդրոյն լուծման իր բաժինը կը
բերէ . բաժին մը որ այլապէս լուսաւոր է
քան երեք բարեկամներու բերած բա-
ժինը : Եւ այն խորհրդածութիւնները ,
զորս այդ բարեկամը պիտի մղէ Յորը ը-
նելու , անոր պիտի օգնեն տակաւ յաղ-
թելու իր տագնապին , խեղգելու իր ըմ-
բսստութեան գոռումները , և իր ներսը
իշխել տալու այն խորունկ ձայնը , որ
սկիզբէն կը յայտնէր այնքան յուղիչ բա-

ներով , աստուածային կամքին իր հա-
մակերպումը .

«Խսեցի քու խօսքերդ , կ'ըսէ Եղիսու-
սէն , իր երեք բարեկամներէն մին ,
կ'ըսէիր . Ես մաքուր եմ , անմեղ եմ
Ես անարատ եմ , իմ մէջս անօրէ-
նութիւն չկայ» :

Բայց , եթէ Յոր չէ գործած այն յան-
ցանքները , զորս բարեկամները կ'ուղէին
զինք ստիպել խոստովանելու , կրնա՞յ
յաւակնիլ՝ թէ զերծ է ամէն տկարութե-
նէ : Կայ բան մը , որ աւելի փափուկ է ,
բայց նոյն ատեն Էտականօրէն անհրաժեշտ
առաքինութեան կատարելութեան հա-
մար , որ տարբեր է առաքինութեան մե-
զի պարտադրած օրէնքներէն . այն է
նապատակը : Հպարտութիւնը մասնաւո-
րաբար կրնայ երեւութապէս վեհանձն
գործերու ներշնչիչն ըլլալ : Արդ , Աս-
տուծոյ աչքին , առաքինութիւն մը , ո-
րուն արմատը այդպէս փտտած է , մեծ
արժէք չունի : Անոր առջեւ խոնարհու-
թենէ տարբեր ոեւէ ընթացք պատշաճ
չէ : Ու այս վերջին կատարելագործու-
թիւնը տալու համար Յորի հոգիին , զայն
չէ ենթարկած այսքան ծանր փորձու-
թեան մը : Եւ Յոր պէտք ունէր անոր ,
ինչպէս որ կը տեսնուի որոշ կերպով իր

պատասխաններէն և գանգատներէն։
Յոր ուզած է վիճիլ Աստուծոյ հետ։

«Այս ինպրոյն մէջ, անկրաւ ես,
գիտել կուտայ Եղիուս Յորին։

Աստուծած մարդէն մեծ է։

Ինչո՞ւ վիճիլ անոր հետ,

Ան իր գործերուն հաշիւը ոեւէ մէտ
կուն չի տար»։

Թող Յոր յիշէ մասնաւորաբար՝ որ
Աստուծած եթէ Երբեմն կ'ազդարաբէ իր
կամքը տեսիլքներով, կը խօսի մարդոց
և յաճախ տառապանքի և հիւանդու-
թեան լեզուով։ Իր ներքին տրամադրու-
թիւնները աւելի գտելու համար է որ
Յոր պէտք է աշխատի, լաւատեղեակ
ըլլալով այն յարաբերութիւններուն, ո-
րոնք գոյութիւն ունին իր և Աստուծոյ
միջեւ։ Ամէն բանէ առաջ, Յոր պէտք
չէ մոռնայ թէ իր արդարութիւնը իրեն
ոեւէ ճշգրիտ իրաւունք չ'ապահովեր Աս-
տուծոյ արդարութեան առջեւ։

«Դիտէ՛ երկինքը և նայէ։

Տե՛ս ամպերը. անոնք քեզմէ բարձր
հն։

Եթէ մեղանչես ի՞նչ մվաս կը պատ-
ճառես գուն իրեն։

Եթէ արդար ես, ի՞նչ կուտաս իրեն։
Ի՞նչ կ'ստանայ քու ձեռքէդ։

Քու անօրէնութիւնդ միայն քու նը-
մաններուգ կրնայ մվասել։

Աստուծոյ պատկառելի այս անկա-
խութիւնը, զոր մեր ոճիրները կարող
չեն նուազեցնել, ոչ ալ մեր բարի գոր-
ծերը՝ աւելցնել, անտարբերութիւն մը
չէ սակայն, որովհետեւ աստուծային
ընթացքին բոլոր օրէնքները կը ձգտին
մարդուս լաւազոյնը ընել տալ և իրեն
հայթայթել վերջնական երջանկութիւնը։

Եղիուս կը ջանայ որ Յոր կոնակ
գարձնէ իր ցաւին ապարդիւն և մվասա-
կար դիտումին։ Եղիուս երբեք չ'ըներ
յանդիմանութիւններ, որոնք տառապո-
վը աւելի կը գառնացնեն, սակայն, կը
ներկայացնէ նկարը աստուծածային ար-
դարութեան, որ հոգ կը տանի, որպէս
զի իրեն ապաստանողները վերջնակա-
նապէս մեղքին մէջ խրած չմնան։

«Հեռո՞ւ անարդարութիւնը Աստուծ-
ոմէ։

Աստուծած արդար է գժբախտներուն
հետ։

Ան աչքերը չի հեռացներ արդար-
ներէն։

Եթէ անոնք գժբախտութեան շլթա-
ներով կապուին . . .

Անոնց մատնացոյց կ'ընէ իրենց հը-

պարտութեան գործած մեղքերը :
 Եթէ մտիկ ընեն և հնազանդին
 Անոնք իրենց օրերը երջանկութեան
 մէջ կը վերջացնեն» :

Որքան վսիմ է այս տեսիլքը գե-
 րագոյն արդարութեան մը, որ կը կանո-
 նաւորէ բոլոր մարդկային դէպքերը : Ու
 եթէ ան առաջնորդէ մարդերուն, այն
 ճամբաներէն, ուր տակաւին չ'երեւիր
 բարին, ի՞նչ մեծ միխթարութիւն է
 հաստատ կերպով հաւատալ անոր ամե-
 նակարող ներգործութեան : Այն որ մու-
 թին մէջ կը քալէ, շատ քիչ կը վախ-
 նայ գիշերային որոգայթներէ, երբ գիտէ
 թէ ամէն բանի դէմ նախախնամութիւն
 մը կը հսկէ վրան և ան պիտի չլքուի
 երբեք :

Ուրեմն պահանջուած միակ տրա-
 մագրութիւնը հոս, վստահութիւնն ու
 խոնարհութիւնն է : Կոչեցէ՛ք զայն, եթէ
 կ'ուզէք համակերպութիւն, բայց յիշե-
 ցէք՝ որ այն բանը, որուն կը համակեր-
 պինք, վաղանցուկ է և այս համակեր-
 պութիւնը վերջնականապէս յոյսէն հը-
 րաժարիլ չէ : Քիչ մը ժամանակ ևս,
 ի՞նչպէս կ'ըսէր Յիսուս իր առաքեալնե-
 րուն Վերջին Ընթրիքէն վերջ, և կը ծա-
 գի այգը, որ պիտի փարատէ բոլոր տան-

ջանքներն ու մտայուզութիւնները և
 ցաւերը գիշերին :

Հո՛ս, Յոր, ալ չի պատասխաներ ու-
 րովհետեւ իր հոգւոյն մէջ խաղաղու-
 թիւնը կ'սկսի վերածնիլ : Ու զինք ամ-
 րացնելու համար հաւատքին մէջ, Աստ-
 ուած կ'երեւի վերջապէս, փորձութեան
 վերջ տալով : Ան Յորը կը յանդիմանէ,
 անմիտ գանգատներ ընելուն, աստուա-
 ծային նպատակը չհասկնալուն համար :
 Ու նա Յորին, Աստուծոյ ապաւինելու
 պատճառներ ցուցնելու համար, ան հար-
 ցումներ պիտի ուղղէ, և Յոր պիտի
 պատասխանէ :

Աստուած յաջորդաբար անոր աշ-
 քերուն առջեւէն անցնել կուտայ բնու-
 թեան երեւոյթները, սովորականներն ու
 հազուագէպները, ամէնէն պարզերը և ա-
 մէնէն բարդերը : Յոր կարո՞ղ է բացա-
 տրել՝ թէ Աստուած ի՞նչպէս ստեղծած է
 երկիրը, գծած է սահմանները ծովուն,
 ի՞նչպէս այգը կը յաջորդէ գիշերին, ի՞նչ-
 պէս ակերը գետեր կը ծնին, ի՞նչպէս
 ձիւնը կը տեսնուի երկրի վրայ : Կարո՞ղ
 է բացատրել անասուններուն ստեղծու-
 մը և կեանքը : Ուրիշ խօսքով, կարո՞ղ է
 բացատրել Աստուծոյ ներգործութիւնը
 Փիզիքական աշխարհի մէջ : Առ նուազն,

սա՛ երկու բաները մարդ պէտք է գիտենայ . ամէն բան կ'առաջնորդուի գերաշ գոյն խմացականութեան մը կողմէ , անսահման զօրութեան մը կողմէ , որ ըստքանչելի առաջազրութիւններ ունի ի խնդիր բարիի և ներգաշնակի գործադրման :

Եթէ այդպէս է ֆիզիքական աշխարհի մէջ , աստուածային վարչութեան միւնոյն օրէնքները ինչո՞ւ չգործադրուին մարդոց բարոյական կառավարութեան մէջ :

Յորի արգարի տառապանքին վերաբերեալ ըրած հարցումին՝ Աստուծոյ պատասխանին վերջին բառն է՝ «խորհուրդ» : Բայց Յոր զայն հասկցած է .

«Որքա՞ն տկար եմ ես , ի՞նչ պատասխան տամ քեզի , ո՞ Տէր :

Բերնիս վրայ կը դնեմ ձեռքս : Մէկ անգամ խօսեցայ , ալ կը լոեմ .

Գիտեմ որ գուն ամենակարող ես և եւ քեզի համար ոչ մէկ նպատակ դժուար իրագործելի է :

Այս , անմտօրէն խօսեցայ այն հրաշալիքներու մասին , որոնք ինձմէ բարձր են ու չեմ հասկնար ես զանոնք :

Ականջս քու մասիդ խօսուիլը լսած էր :

Բայց հիմա աչքս քեզ տեսաւ :

Եւ ասոր համար ես զիս կը գատառ պարտեմ և կը զղջամ փոշիի և մոխիրի վրայ» :

Հասած ենք վախճանին : Ա՛չ : Կ'երեւիք թէ Յորի խօսքը կ'սպասուէր , որպէսզի Աստուծոյ ծրագիրները աւելի ընդգարձակօրէն բացուէին լոյսին մէջ և տառապանքին տեղը աւելի յստակ տեսնուէր հոն : Ու եղելութիւններու ընթացքին է որ Աստուծոյ ծրագիրը պիտի յայտնուի : Յոր չէր գիտեր այդ բանը , և որպէս զի յաղթական ելլէր այս փորձութենէն , կարծէք պայման էր որ չհասկընալով հանգերձ Աստուծոյ ծրագիրը , ընդունէր զայն : Յոր պէտք էր վերադառնար այս կէտին , գանգատներէ և ըմբոստացումներէ վերջ : Ու հիմա որ այդ վերագարձը կատարուած է , մենք աւելի լաւ կը հասկնանք իր տառապանքներուն պատճառը :

Սատանան հրաւէր մը ուղղած էր Աստուծոյ : Էստ Սատանային ծերունի նահապետը ուեւէ արժանիք չունի արդար ըլլալուն համար , անոր որուն ամէն բան կը ժպտէր , ան որ իր սրբազն հաւատքին չնորհիւ Բարձրեալին բոլոր օրհնութիւններով ինքզինք լի կը համարէր :

«Մարդը, կ'ըսէ Սատանան Աստուծոյ, իր բոլոր ունեցածը կուտայ չմեռնելու համար։ Բայց երկարէ ձեռքդ, գալիք իր ոսկորներուն և մսին, և տեսնենք՝թէ ինչպէս քեզ չ'անիծեր»։ Այսպէս, Սատանան, տառապանքի հեղինակը, տառապանքը կը ներկայացնէ որպէս փորձ մը չափելու համար տառապողին արդարութեան զգացումներուն խորութիւնը։ Արդարին առաքինի ըլլալուն կամեցողութիւնը յառաջ կրնայ գալ այդ բանէն երջանիկ ըլլալէն, ու ասիկա հիացումի արժանի է ինքնին, բայց, այդ կամքը որքան անարատ և ամուր է երբ կ'ուզէ գործել բարին, առանց մարդկային երանութեան մը տիրանալու յոյսին օգնութեան։

Աւելին, իր ծառային արժանիքը և բարոյական գեղեցկութիւնը բարձրացընելու համար է որ, և միանգամայն սիրաբուխ նպատակով է որ Աստուած անոր զրկած է այս փորձութիւնը։ Այնպէս որ Յարատեւութիւնն ու յաղթանակը իրեն շնորհել տուին երկնային բարիքներ և Տէրը օրհնեց իր վերջին օրերը առաջիններէն աւելի։



Այս տառապող արդարին յուզիչ օրինակէն ի՞նչ դաս կը հանէք այն օրեւուն համար որ վիշտը ձեզի պիտի այցելէ։

Զեր հոգին թող չյամենայ գիտելով վիշտը՝ ճաշակելու համար, եթէ կարելի է այսպէս ըսել, անոր գառնութիւնները, որովհետեւ այնտեղէն կը բխի հպարտ լմբոստութիւնը։

Եթէ ձեր անցեալին մէջ մեղքեր տեսնէք, լնդունեցէք զանոնք քաւելու պարտաւորութիւնը։ Աւելի լաւ է գառնալ ապագային, և վստահիլ Անոր որ ձեր վրայ կը հսկէ, փնտուեցէք ձեր ներքին կեանքի կատարելագործման համար, պտուղը, որ պահուած է այդ լեզի կեղեւին տակ։ Յիշեցէք որ Աստուած վիշտը կը զրկէ բարձր նպատակներու իրագործման համար։ և ան նպաստաւոր է վշտահարներու բարիքին։

Վերջապէս, որովհետեւ անհրաժեշտ է մեզի, գառնալու համար Աստուծոյ և անոր տալու մեր ամբողջ հոգին, ձերբագատուիլ այն կապանքներէն, որոնց-

մով կը կաշկանդեն մեզ այս աշխարհի իշխանութիւնները, ընդունինք առանց գանգատելու. այն եղելութիւնները, ուրոնց միջոցաւ Աստուած կը կոտրէ այն կապերը, որոնք կ'արգիլեն մեր մերձեածումը իրեն :

Եւ եթէ Հին Կտակարանի արդար մը, հանդերձեալ կեանքի մասին առանց մեզի չափ լոյս ունենալու, տառապանչքին պատճառը վերոյիշեալ ձեւով կ'ըմբռոնէ, որքա՞ն աններելի է մեզի համար այդ տառապանչքին չգիմանալ միեւնոյն քաջութեամբ, մենք որ որպէս Պետ ունինք Աստուած, որ աշխարհը փրկած է տառապանչքով, և «վասն զի մեր վայրկենական թեթեւ նեղութիւնը մեզի յաւիտենական յաղթանակի պսակ մը կը պատրաստէ երկինքին մէջ» :

ՃՈՂՈՎՈՂԻ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆՆ

ՈՒ

ՃՇՄԱՐԻՏ ԱՐԺԷՔԸ ԿԵԱՆՔԻՆ

Պարո՞ններ,

Երբ փորձենք թափանձել Հին Կտակարանի մարդոց հոգիէն ներս, նոյն խոկայն հոգիներէն ներս ուր կենդանի Աստուծոյ հաւատքը խորապէս արմատացած է և որոնք կը թուին ունեցած ըլլալ շարունակ այն մտածումը՝ թէ իրենք հայրական նախախնամութեան մը հոգածութեան առարկայ են, զիւրաւ կը նշմարուի՝ որ, հակառակ այդ բոլորին, իրենց հոգեկան հորիզոնը սահմանաւոր է: Բաւականաչափ լոյս չունին ա'լ աւելի հեռուն տեսնելու: Եթէ անոնք լուսաւորաւած են, լոյսը առաջ կուգայ միշտ, եթէ կարելի է այսպէս ըսել, լուսաւորամպէ մը, նման անոր՝ որ ատենով իրենց նախահայրերը առաջնորդած էր անապատին մէջ: Ինչ որ ալ ըլլան մարգարէներուն նախազգացումներն ու կանխատեսութիւնները, որքան որ ետուած ըլլայ

անոնց քարոզած պաշտամունքը Յաւիտենականին հանդէպ, մարդիկ չդադրեցան կեանքը նկատելէ սահմանաւոր՝ ժամանակին և միջոցին մէջ, և խորհելէ՝ թէ կեանքին արդէքը կախում ունի երկրային հարստութիւններէն։ Եւ ասիկա, որովհետեւ Քրիստոսի ճշմարտութեան արեգակին, որուն լոյսով մեր կեանքը մեղի կ'երեւի յաւիտենականութեան հեռանկարով, անոնք կը տեսնէին միայն ծագող այդը։ Եւ խաւարը այնքան կը ծածկէր իրենց ճամբան՝ որ չկարենալով իրենց գտնուած կէտէն աւելի անդին տեսնել, այդ կէտը իրենց գոյութեան ամբողջութիւնը կը նկատէին։

Սակայն, անոնք չէին կրնար չզգալ՝ թէ նմանօրինակ գոյութիւն մը սահմանաւոր և վաղանցուկ էր։ Սպառնագին մահը, ահուելի անդունդ մը կը բանար անոնց ոտքերուն առջեւ։ Անոնց մեծագոյն ուրախութիւնն էր փառաւորել Տէրը։ Եւ անոնց տեսակէտով՝ մի միայն ողջերուն, երկրին վրայ ապրողներուն կը վերաբերէր զայն փառաւորելու իրաւունքը։ Ապրելնուն համար իրենք իրենց երանի տալով է որ կ'ըսէին։ «Տէր, մեռելները չեն օրհնել քեզ, այն ամենը որ գերեզմանի, լոռվթեան մէջ կ'իշ-

նեն»։ Այսպէս խորհելով, անոնք կ'ապացուցանէին՝ թէ որքան մահը, որ իրենց ըմբռնումին համաձայն զիրենք կը բաժնէր Աստուծմէ, փոխանակ անոր միացնէլու, սարսափելի էր իրենց համար։ Եւ կեանքը, ուր բարիքը և չարիքը այնքան տարօրէն բաշխուած են որ յաճախ արգարը կը պարտուի և չարը կը յաղթանակէ, կեանքը, իրենց տեսակէտով, հանելուկ մը, գայթակղութիւն մըն էր։ Եւ այս պատճառով իրենց Աստուծոյ հանդէպ ունեցած վստահութիւնը, անկէ պահպանուած և պաշտպանուած ըլլալու յոյսը, կարծէք միշտ կը խորտակուի։ Եւ եթէ այդ հարցը կ'արտայայտեն այնքան յաճախ և այնքան ուժգնօրէն, անիկա նշան է որ կ'ուզեն այդ համոզումը հաստատել իրենք իրենց մէջ, առանց կարենալ յաջողելու լիովին։

Ս. Յովհան Ոսկեբերան, խօսելով Յորի մասին, իրաւամբ նշած է այս կէտը։ «Յորի հոգին, կ'ըսէ Սուրբը, որ արգար էր, բայց ոեւէ կերպով խելամուտ չէր յարութեան գաղափարին — այսինքն ապագայ կեանքի գաղափարին —, կը տարուբերէր կոհակներու մէջ, որովհետեւ չէր գիտեր իր տառա-

պանքներուն պատճառը» : Որովհետեւ ,
հարկ է հոս աւելցնել , չդիտնալ պատ-
ճառը մեր տառապանքներուն , մէջը
ըլլալով մահը , չգիտնալ է կեանքին ի-
մաստը : Մեր կեանքը , ժամանակի սահ-
մաններուն մէջ ապրուած մեր կեանքը ,
եթէ նկատի չառնուի որոշապէս իբրեւ
միջոց պատրաստելու աւելի բարձր
կեանք մը , որուն կը հաւատանք անվը-
րէպ , զայն զիտողին և անոր վրայ խոր-
հողին՝ Ոչինչին զիսու պտոյտ կը պատ-
ճառէ միայն :

Այս զգացումը , ժողովողը զգացած
է ուեւէ մէկէն աւելի և զայն արտայաւ-
ած է եղական զգուշութիւնով և բար-
ձրօրէն կենդանարար կամ սարսափելի-
օրէն մահահանգոյն ցաւով , անոր ունկն-
զրողի տրամադրութեանց համաձայն :
Երբ համայն Հըեայ ժողովուրդը յուսա-
խաբութիւններու , պարտութիւններու ,
անգագրում կրկնուող ջախջախումներու
ընդմէջն , կը շարունակէ հաւատք ըն-
ծայել երկրային հարստութեանց , կը
շարունակէ զանոնք նկատել իր կեանքին
հիմք , կը շարունակէ զանոնք սպասել
Աստուծմէ որպէս անոր կողմէ խոստաց-
ուած պարգեւ , ահա' , այդ ժողովուրդ-
ին մէջէն մարդ մը կ'ելլէ , որ քննելով

բոլոր զուարճութիւնները , բոլոր եր-
ջանկութիւնները , զորս միայն առ անց-
նաշնորհեալներ : կրնան ընձեռել այս
աշխարհին մէջ , անգիտօրէն կը յայտա-
րարէ անոնց ունայնութիւնն ու խաբ-
կանքը : Ան թիթեւորէն չի վարուիր այս
հաստատումին հետ , ինչպէս ուրիշներ
այլուր և յետոյ ըրին : Ո'չ . այս համո-
զումը իրեն համար ազգիւրն է կոկծալի
անձկութեան մը , զոր ի յայտ կը բերէ
յոտակապէս . եղականօրէն տարափոխիկ
անձկութիւն մըն է ան , որովհետեւ հար-
ցը , որ անոր կապուած է , ամէնէն ար-
մատական և ամէնէն տիեզերական հար-
ցըն է , զոր կարենանք ուզդել մենք
մեղի : Եթէ , յիրաւի , նոյնիսկ այն պա-
րագային ուր կեանքը միայն ուրախու-
թիւնով և երջանկութեամբ լի ըլլար , ի
վերջոյ Ոչինչի յաւիտենակտն անգուն-
զին մէջ սուզելու համար կ'արժէ՞ր զայն
ապրիւ : Ժողովողը մեղի կ'առաջնորդէ
այդ անգունդին եզերքը , մեղ կ'սորի-
պէ վար նայելու : Ան մեզ այնքան կը
յագեցնէ ոչինչի գաղափարով որ այս
գաղափարը ամէն բանի խառնուելով ,
ամէն բանի կուտայ մահուան և մոխիրի
այնպիսի համ մը : որ իր խօսքերուն ուն-
կընդրողին կարելի պիտի չըլլայ ձեռքե-

ըլ չերկարել գէպի անդին մը , փրկութիւնը հոն փնտուելու համար , եթէ չի հաւանիր վերջնականապէս ընկղմիլ յուսահատութեան մէջ :

Ա

Առաջին վայրկեանին այն տպաւորութիւնը կ'ունենանք՝ թէ այս մարդուն , ժողովողին , հիասթափումը կը յանգիտեսակ մը պարզ համակերպութեան : Կը թուի թէ այդ կէտին հասած է Ստոյիկեաններու պէս : Բայց ինչ որ աւ ըլլայց չէ յաջողած և անյաջողութեան հետեւանքով ալլապէս մարդկային է քան այդ իմաստասէրները : Իր համակերպութեան ետին , ժողովողը կը յայտնաբերէ հիմնովին տագնապալից , ցաւագնօրէն խոռված հոգի մը , որ անկարող հրաժարելու իրականութենէն ու կեանքէն , կը տանիճակատագիրը , առանց զայն ընդունելու , յուսալով յաղթել անոր :

Ժողովողը մեզի կը ներկայանայ որպէս մէկը , որ ճանչցած և ճաշակած է այն բոլոր գոհունակութիւնները , զորս մարդկային կեանքը կրնայ տալ . փառք , հարստութիւն , կարծէք լուազագոյնս վայրկի անդին մը , փրկութիւնը համար , այս բոլորը , պահանջած է որ իրեն օգնէ խորապէս քննելու անոնց արժէքը , որպէս զի չխրի անոնց մէջ , անոնց վերեւ մնայ , ինչ որ , Յոյները , նոյնպէս իմաստութեան չնորհիւ , յաւակնութիւնն ունեցան ընելու : Փոխանակ գոհանալու միմիայն տպրելով , ժողովողը կիտած է կեանքը , խոկացած կեանքի վրայ , և տեսած՝ թէ ինչ բանէ կազմուած է ան : Օգնութեան կանչելով իր փորձառութիւնը և փորձառութիւնը ուրիշներուն , կարծէք անիկա իր առջեւ հաւաքած է կեանքին բոլոր բաղկացուցիչ տարրերը : Եւ որքան գիտած է , այնքան խոկացած է կեանքի վրայ , ու այնքան կեանքը գունաթափուած իր աչքերուն առջեւ . այն բոլորը , որոնց մարդիկ կը կապուին այս աշխարհի վրայ , իրեն թուած են ունայն և վաղանցուկ : Ու կը սկսի յայտաբարել՝ թէ իմաստութիւնը հետապնդել նման է «հովը հետապնդելու» , և աւելին՝ ոով որ կ'աւելցնէ իր գիտութիւնը՝ կ'աւելցնէ նաեւ իր ցաւը» : Եւ հոս , ժողովողը որոշապէս կը զանազանուի յօյներէն , որովհետեւ Յոյն մը առանկ պիտի չխօսէր : Ժողովողը աւելի

Եւ այս բոլորին վրայ աւելցուցած է իմաստութիւնը , որմէ , կարծէք լուազագոյնս ըմբուլնելու համար այս բոլորը , պահանջած է որ իրեն օգնէ խորապէս քննելու անոնց արժէքը , որպէս զի չխրի անոնց մէջ , անոնց վերեւ մնայ , ինչ որ , Յոյները , նոյնպէս իմաստութեան չնորհիւ , յաւակնութիւնն ունեցան ընելու : Փոխանակ գոհանալու միմիայն տպրելով , ժողովողը կիտած է կեանքը , խոկացած կեանքի վրայ , և տեսած՝ թէ ինչ բանէ կազմուած է ան : Օգնութեան կանչելով իր փորձառութիւնը և փորձառութիւնը ուրիշներուն , կարծէք անիկա իր առջեւ հաւաքած է կեանքին բոլոր բաղկացուցիչ տարրերը : Եւ որքան գիտած է , այնքան խոկացած է կեանքի վրայ , ու այնքան կեանքը գունաթափուած իր աչքերուն առջեւ . այն բոլորը , որոնց մարդիկ կը կապուին այս աշխարհի վրայ , իրեն թուած են ունայն և վաղանցուկ : Ու կը սկսի յայտաբարել՝ թէ իմաստութիւնը հետապնդել նման է «հովը հետապնդելու» , և աւելին՝ ոով որ կ'աւելցնէ իր գիտութիւնը՝ կ'աւելցնէ նաեւ իր ցաւը» : Եւ հոս , ժողովողը որոշապէս կը զանազանուի յօյներէն , որովհետեւ Յոյն մը առանկ պիտի չխօսէր : Ժողովողը աւելի

խորունկը կը տեսնէ քան անոնք։
Եւ ահա թէ ինչո՞ւ, գրքին սկիզբն
իսկ կոչելէ ետք՝ «ունայնութիւն ունայ-
նութիւնց, ամենայն ինչ ունայնութիւն
է», ժողովողը կը կրկնէ միեւնոյն գոչը
որպէս յանկերգ, ամբողջ գրքին մէջ,
ու միեւնոյն գոչովն է որ կ'աւարտէ
զայն. «Ունայնութիւն ունայնութեանց,
ամենայն ինչ ընդունայն է»։

Մտիկ ընենք իրեն, որպէսզի քիչ
մը աւելի մանրամասնօրէն խօսի իր փոր-
ձառութիւններուն և խորհրդածութեանց
արդիւնքին վրայ։ Հաստատումը, զոր
կ'ընէ ամէնէն առաջ և որ կը սաւառնի
յետոյ իր կատարած միւս բոլորին վրայ՝
այս է. աշխարհի վրայ, ամէն բան կար-
ծէք ճակատագրականօրէն կը պատահի,
և կամ, ամէն պարագայի տակ, կամքին
համեմատ զօրութեան մը, որուն պէտք
է ենթարկուինք առանց բան մը ըմ-
բռնելու անկէ։

«Ազգ կ'երթայ և ազգ կուգայ...»

«Արեւը կը ծագի, արեւը մարը կը
մտնէ...»

«Հովը գէպի հարաւ կը գիմէ, գէպի
հիւսիս կը գառնայ...»

«Ինչ որ կատարուած է նոյնը պիտի
կատարուի, ու ինչ որ գործուած է նոյ-

նը պիտի գործուի, ու բնաւ նոր բան մը
չկայ արեւուն տակ»։

Եւ ասիկա, ցուցնելու համար, թէ
բոնուած այս ազոյցքին մէջ, մարդս կա-
րող չէ բան մը ընելու, և թէ՝ աշխարհին
կերպարանքը կը մնայ միշտ միեւնոյնը,
անհատներ երեւան կուգան ու կ'անցնին
և ինչպէս յոյները կ'ըսէին մելամաղ-
ձոտօրէն՝ «կը գիմեն իրենց վախճանին»։
Բացորոշ է որ կեանքին իրագալձութիւն-
ները, գիտուած այս տեսակէտէն, բա-
ցարձակագէս ունայն կ'երեւին, որովհե-
տեւ ոեւէ մէկը չի կրնար խուսափիլ
հասարակաց ճակատագրէն։

Նոյնիսկ «ինչ շահ կ'ունենայ մարդ,
արեւուն տակ կատարուած բոլոր աշխա-
տանքէն»։ Այս հարցման ֆողովողը կը
պատասխանէ թէ փորձած է ամէն բան։
Եւ ամէն բանի համար կ'արձակէ միեւ-
նոյն վճիռը. «Ամենայն ինչ ընդու-
նայն է»։

Ան վնասուած է համոյքներ. «Իմ սըր-
տիս ես լսի, եկուր ուրախութեամբ քեզ
փորձեմ հիմա», գինի, համագամ կերա-
կուրներ, այն բոլոր զուարձութիւնները
զորս հարուստ և զօրաւոր մարգիկ մի-
այն կրնան ընձեռել։ Ու ժողովողը մեզի
կը հասկցնէ՝ թէ իր նպատակին մէջ յա-

ջողելու համար, աշխատած է կանոնաւուրաբար, իմաստնօրէն, և ոչ թէ պարզապէս հետեւելով իր բնագիներուն:

Հնարաւոր բոլոր ճոխութիւններով ըրջապատռած է. «Ես ինձի համար աւպարտնքներ չինեցի, այդիներ տնկեցի, պարտէզներ և մրգաստաններ հասցուցի. ըրջապատռեցայ սպասաւորներով և լսապասուհիներով. ինձմէ առաջ երուսաղէմ գտնուողներուն բոլորէն ալ աւելի ոչխարի և եզներու հօտեր ունեցայ: Ես ինձի համար գիշեցի արծաթ և ոսկի . . . Ունեցայ երգիչներ և երգչուհիներ, և մարդոց որդիներուն հեշտանքը և կիներ առատօրէն: Եղայ մեծ, աւելի մեծ քան այն բոլորը, որոնք ինձմէ առաջ գտնուած են երուսաղէմ: Զզրկեցի աչքերս այն բոլոր բաներէն, զորս կ'ուզէին տեսնել. Ես իմ սրտիս ոչ մէկ զուարձութիւն չզլացայ, որովհետեւ իմ սիրտս հաճոյք կ'զգար իմ ամբողջ աշխատանքէս և իմ ամբողջ աշխատանքէս այս էր բաժինս»:

Այս կ'աւելցնէ թէ այս բոլորին հետ, իր իմաստութիւնը չէ կորանցուցած: Անտարակոյս, այս «իմաստութիւն» բառով կ'ակնարկէ այն ճարպիկութեան՝ որ ցոյց է տուած, և այն ինքնազապումին, զոր

կը կարծէ պահած ըլլալ ամէն բանի մէջ: Բայց, հակառակ այդ ճարպիկութեան և ինքնազապումին, երբ ետ կը գառնայ և կը նայի «իր ձեռակերտներուն և անոնց իրեն արժած աշխատանքին», կ'եզրակացնէ թէ ալեւին տակ կատարուած ոււէ բանի մէջ օգուտ չկայ: Ամէն բանէ առաջ կը նկատէ՝ թէ ինչ որ մարդ կրնայ ունենալ զինք չի կրնար գոհացնել. «ո՛վ ո՞ր արծաթ կը սիրէ, արծաթը զայն չի յազեցներ»: Ու այսպէս շարունակաբար: Զզուանք մը, յոգնութիւն մը կայ այդ բոլոր վայելքն ծայրը:

Բայց, կայ նաեւ աւելին: Ժողովողը չդադրելով լսելէ թէ ամէն բան ընդունայն է, գէմ յանդիման կը բերէ ա՛յն, զոր իմաստութիւն կ'անուանէ, և ա՛յն, զոր յիմարութիւն կ'անուանէ. այսինքն, այս աշխարհին վրայ խոհական մարդու մը պէս ապրելու պարագան, և կոյր կիրքերէ, և բնազդէն առաջնորդուելու պարագան, ու կը յայտարարէ միշտ և պնդելով՝ թէ իմաստութիւնը այնքան առաւելութիւններ ունի յիմարութեան առաւելութիւններ ունի յիմարութիւն: Կարելի վրայ, որքան լսոյնը՝ խաւարին: Կարելի է խորհիլ՝ թէ ժողովողը շատ մերձ է գտնելու վերջապէս բան մը, որ կեանքը

արժեւորէ։ Ասկայն, այսպէս իմաստուաթիւնը լիմարութեան գերագաս համաւրելէ վերջ, կը հաստատէ որ իմաստունն ու լիմարը «միեւնոյն ճակատագիրն ուշնին»։ Եւ կ'աւելցնէ՝ «Ես ալ լիմարին ճակատագիրը պիտի ունենամ», և այդ պարագային, «ինչու իմաստուն եղայ»։ Կը մեռնին թէ՛ իմաստունը և թէ լիմարը։ «Ու իմաստունին լիշտակը լիմարին լիշտակէն աւելի յաւիտենական չէ»։ Նոյնպէս, երբ կը նկատէ՛ թէ «քաղցըր է աշխատող մարդուն քունը, թէ շատ և թէ քիչ ուտէ, բայց հարուստին յափրացումը չի թողուր որ անիկա հանգիստ քնանայ», կարծէք աղքատին աշխատանքը յօժմարակամ գերագաս պիտի համարէ հարուստին անգործութեան։ Իրականութեան մէջ սակայն, այսպէս կը խօսի, որպէսզի կարենայ ուրիշ տեղ մը յայտարարել։ «Աշխատողը ի՞նչ շահ կ'ունենայ իր աշխատանքէն»։ Ան ալ բան մը չընողին պէս պիտի չմեռնի՞։ Եւ այդ պարագային։ «աւելի լաւ է հանգստով լեցուն բուռ մը, քան թէ երկու բուռ՝ աշխատանքով»։

Եւ յետոյ, եղէ՛ք իմաստուն, եղէ՛ք մարպիկ, եղէ՛ք աշխատասէր, չի՞ պատահիր որ ձեզմէ նուա՛զ իմաստուն, նըւ-

ւա՛զ ձարպիկ, նուա՛զ աշխատասէր մէկը ձեր տեղը գրաւէ և վայելէ ձեր վաստակը։

Եւ յետոյ, գարձեալ, ո՞վ ենթակայ չէ բախտի հարուածներուն։ «Մարդ չի կրնար իշխել նոյնինկ իր շունչին վրայ»։ «Զի պիտեր թէ ի՞նչ պիտի պատահի և բան մը չի կրնար ընել»։ Եւ ան կարող է ունենալ կրցածին չափ հարստութիւն և զօրութիւն, «մերկ ելած է մօրը որոշ վայնէն, ան պիտի երթայ ինպառ այնպէս, ինչպէս որ եկած էր, և իր աշխատանքի պտուղէն բան մը պիտի չտանի իր հետ»։ Ուրիշներ են որ պիտի օգտութիւն իր վաստակէն։

Եւ վատթարագոյնը կայ տակաւին։ այս աշխարհի վրայ «հաւասարապէս ամէն բան պիտի պատահի թէ՛ արդարին, թէ՛ չարին, թէ՛ սուրբին և թէ՛ պիղծին»։

Հարստութիւնը, որ մէկուն բաժինը պէտք էր ըլլար, բաժինն էնաեւ միւսին, նոյնպէս փորձանքը։ «Բոլոր մարդիկ միւնոյն ճակատագիրն ունին, և ինչ որ կը կատարուի արեւին տակ, ա՞ն է մեծագոյն մեղքը»։ Եւ ասկէ յառաջ կուգայ որ մարդոց սիրտը լեցուն է չարութեամբ և ըմբոստութեամբ, ամբողջ իրենց կեան-

քի ընթացքին, մինչեւ որ մտնեն հողին տակ :

Եւ այսպէս. անանկ կը թուի թէ Աստուած ստեղծած է աշխարհը և անոր մէջ կը գործէ սկիզբէն մինչեւ վախճանը, այնպէս որ մարդիկ և նոյնիսկ խմառտունը, բան մը կարող չեն ըմբռնել, ու բոլորն ալ աշխարհ եկած են՝ կարծէք դիպուածով, և թէ ի՞նչ բաղձանք որ ունեցած ըլլան «անոնք անասուններ են խորքին մէջ», «վասնզի մարդոց որդիներուն ճակատագիրը, անասուններուն ալ ճակատագիրն է . . . ; Մէկը ինչպէս կը մեռնի միւսն ալ այնպէս կը մեռնի և ամէնուն հոգին մէկ է : Մարդը առաւելութիւն չունի անասունին վրայ, որովհետեւ ամենայն ինչ ընդունայն է» :

Ասկից, հեղինակը յաջորդաբար կը հանէ երկու եղակացութիւն :

Առաջին, այս պայմաններուն ներքեւ. «Մարդուն համար լաւագոյն բանն է վայելել և հանգիստ փնտուել կեանքին մէջ» : «Թողամէն մարդ ուտէ և խմէ, և օգտագործէ ինչ որ ունի, իր կեանքի ամբողջ օրերու ընթացքին, զոր Աստուած տուած է իրեն, որովհետեւ այդ է իրեն բաժինը» : Ու վայելելու այս հրաւէրը, որ կը հնչէ գրեթէ ամէն էջի մէջ,

կ'ընկերանայ սա' խորհրդածութեան՝ թէ մարդս ուեւէ բանի տէր չըլլալով, նոյնիսկ իր շունչին, Աստուածմէ պէտք է սպասէ ամէն բան, և ուրեմն, պէտք է Աստուածոյ երկիւզով ապրի, բայց առանց կարենալ գիտնալու թէ Աստուած ինչ վերապահած է իրեն։ Իր Աստուածը ուրեմն՝ ամենակարողութիւն մը, քմայք մըն է :

Բայց եթէ վայելելը այս աշխարհիս բարիքները — երբ Աստուածոյ քմայքը զանոնք իրեն չնորհէ — մարդուս բաժինն է հոս, այդ բաժինը շատ ողորմելի է : Այսուի ներքեւ կատարուած իրադարձութիւնները ուշագրութեամբ քննելէ ետք, ժողովողը կ'ըսէ, «Ու ես զգուեցայ կեանքին» : Ու վերջին եղակացութիւնը զոր կը հանէ տեսնելով մարդուն անկարողութիւնը աշխարհի անարդարութեանց և չարիքին գէմ, հետեւեալն է . . . «Ու ես մեռածները, արդէն մեռածները, մինչեւ հիմա ապրողներէն աւելի երջանիկ գըտայ. անոնց երկուքէն աւելի երջանիկ են անոնք, որոնք չեն ծնած տակաւին, որովհետեւ չեն տեսներ անոնք արեւին ներքեւ կատարուած չարութիւնները» :

թուսահատութեան այս ճիզին մէջ,
գուք դիւրութեամբ կը ճանչնաք այն
աղաղակը, որ ժամանակի ամէն մէկ
վայրկեանին և միջոցի ամէն մէկ կէտէն,
կուգայ բախիլ մեր ականջներուն։ Աշ-
խարհի մէջ ապրող մարդկութեան յաւի-
տենական և տիեզերական յուսալքումի
աղաղակն է ան։ Մարդիկ կան, որոնք
կը զարմանան, նոյնիսկ կը գայթակղին
որ Ս. Գիրքը, Աստուածաշունչը պարու-
նակէ նմանօքինակ էջեր, որոնք, կար-
ծէք, հայոյութիւններ են կեանքին դէմ։
Բայց, ճիշտ Աստուածաշունչ ըլլալուն
համար է որ Գիրքը առաւելապէս մարդ-
կային գիրք է։ Այդ էջերը պէտք չէ ան-
ջատուին միւսներէն։ Անոնց մէջ պէտք է
տեսնել, մատնանշումը հանգրուանի մը,
արտայալտութիւնը հոգեկան վիճակի մը,
որմէ մեր առ Աստուած վերելքին մէջ,
պէտք է բոլորս ալ անցնինք, և որմէ
բոլորս ալ կ'անցնինք, սա՛ տարբերու-
թեամբ՝ որ ամանք հոն կը խրին և ուրիշ-
ներ՝ կ'աղատուին ու կը գլեն կ'անցնին
զայն։

Ժողովողին կատարած գատումը
կեանքին վրայ, գատում մը որ կը բխի
կեանքը ինքնիր մէջնկատուելէն. կեան-
քը, ժամանակի սահմաններով պարփակ,
բոլոր երջանիկ կամ գժբախտ իրագար-
ձութիւններով, բոլոր պատահարներով,
բոլոր պատրանքներով և բոլոր յուսա-
խարութիւններով, որոնցմով լեցուն է
ան, վերջապէս յանգելու համար մահ-
ուան։ Ու կեանքը այս տեսակէտէն դի-
տելով, անկէ կրցածին չափ օգտուելու
աշխատելէ ետք, ժողովողը կուգայ մե-
զի լսել, առանց պատիպատ խօսքերու,
թէ չ'ալժեր զայն ապլի։ Վերջնակա՞ն
վճիռ մըն է սա։ Ու եթէ վերջնական չէ,
ինչո՞վ կրնանք զայն վերաքննութեան
ենթարկել։

Ժողովողի փորձառութիւնը, մենք
բոլորս կ'ունենանք, կամ աւելի ճիշդը,
ամէն մարդ, իր լմբունած ձեւով կ'ու-
նենայ։

Անտարակոյս, սակաւաթիւ են ա-
նոնք, և ասիկա բարեբախտաբար, ո-
րոնք իրենց տրամադրութեան ներքեւ
ունեցած են ա'յն բոլոր միջոցները, զորս
ժողովողը ունէր յագեցնելու համար իր
տեսնչերը։ Բայց բոլորս ալ առաւել կամ
կամ նուազ չափով, օրին մէկը, երեւա-
զայն։

կայած ենք թէ ամբողջ աշխարհը մեց
տրամադրութեան ներքեւ է : Ո՞վ է այն
երիտասարդը — և բոլորս ալ եղած ենք
երիտասարդ — որ, այն պահուն ուր կը
զգայ՝ թէ կեանքը կոհակներով կը բար-
ձրանայ առատօրէն իր ներսը, ինքնիրեն
համար չ'երեւակայեր ճոխութեանց, հա-
րստութեանց, զօրութեան, փառքի,
սիրոյ, հեշտանքի, մէկ բառով, այս
աշխարհի բոլոր բարիքներով առցուն ա-
պագայ մը և զանոնք չ'ապրիր կանխաւ :
Սովոր կարելի է անուանել՝ արտաքին
իրերու տիրապետութիւնը մեր վրայ :
Ու միայն տիրապետութիւն չկայ, կայ
նաեւ կախարդանք, ինչպէս նաեւ արբ-
շուանք : Աշխարհի մէջ կը տեսնենք ինչ
որ մեզի հաճելի է : Կը կարծենք որ ա-
մէն բան խոստում մըն է մեզի եղած :
Խոչընդունել, եթէ երեւան գտն, կ'ան-
հետին անոնց վրայ փչելնուս պէս :

Եւ երբ այսպէս կախարդուած, արբ-
շուանած ենք, անձահ բան մը պիտի ըւ-
լար, եթէ մեզի ըսուէր՝ թէ կեանքը մեր
երեւակայածին պէս չէ : Փաստ : Զայ-
րոյթը, որ յառաջ կուզայ աշխարհիկ
մարդոց ներսը, որոնք ամբողջովին կը-
լանուած են իրենց ունայնութիւններով,
իրենց հաճոյքներով, իրենց փառասի-

րութիւններով, իրենց կիրքերով, երբ
ըսուի անոնց .— «կը մոռնաք որ ձեր հե-
տապնդած շահերը խաբկանք են» :

Սակայն, կախարդանքէն և արբշը-
ռանքէն ետք, յուսախաբութիւնը ան-
գրէպ է : Եւ մեզմէ ո՞ր մէկը, քիչ մը
ապրելէ վերջ, զայն չէ զգացած : Ան-
կ'սկսի երեւան գալ պատանեկութեան,
նոյնիսկ տղայութեան շրջանին : Ան մե-
զի կ'ընկերանայ մեր գոյութեան ամէն
մէկ վայրկեանին, սրովհետեւ անբաւա-
րարութեան զգացումը չի բաժնուիր մեր
ամէնէն ցցուն յաջողութիւններէն ու նը-
ւաճումներէն : Մենք կ'արբշոյինք կան-
խաւ այդ բարիքներով, զորս կ'առաջա-
գրենք վայելել : Բայց, նոյնպէս կանխաւ
կ'սթափինք այդ արբշուանքէն, սրովհե-
տեւ երկրային գանձերու ունայնութիւնը
զգալու համար բաւ է ենթազրել թէ
հասած ենք անոնց : Ու երբ հասնինք
բոլորովին տարբեր բան մը կը գտնենք,
անմիջապէս կը նկատենք որ ո՞չ միայն
չենք գտեր ինչ որ յուսացած էինք գըտ-
նել, այլ անոնք մեզ կ'առթեն լոկ ցաւ և
զգուանք :

Ու երբ ունենանք այս կրկնակ փոր-
ձառութիւնը, անոր լնդմէջէն և անով,
կեանքի հարցը կը դրուի մեզի համար

այնպէս՝ որ չենք կրնար այլեւս ձերբազատուիլ:

Երբ կեանքը դիտենք ինքն իր մէջ, ժամանակի սահմաններէն ներս, այդ բուլոր երկրային բաներով հանգերծ, զորս կրնանք աւելցնել անոր վրայ, կեանքը մեզի կ'երեւի աներկբայօրէն պատիր, բացարձակապէս պատիր, պատիր՝ ամեն համար, ո՛վոր ալ ըլլայ:

Պատիր՝ անոնց համար, որոնք կ'աշխատին շոյել իրենց եսասիրութիւնը հաւըստութեամբ, զօրութեամբ, փառքով, վայելքով, որովհետեւ անոնց յաղթանաշկը երբեք իրենց ուզածին հանգոյն չէ. և արդէն, շատ փոքրիկ թիւ մը միայն կը թուի յաջողիլ, այս տեսակէտով, ուրոշ չափով մը, ու անոնց յաջողութիւնը անդարմաննելիօրէն դիւրաբեկ և անհատատ է մի՛շտ:

Բայց նաեւ պատիր, եւս առաւել պատիր, անոնց համար, որոնք արդարութեան սրտմաշուքն ունին. որովհետեւ արդարութիւնը չի տիրեր այս երկրին վրայ: Եւ բաւ է դիտել պատմութիւնը խելամտելու համար՝ թէ նոյնիսկ այն հաստատութիւնները, որոնք ծագում առած են արդարութեան գործազրման պահանջէն, յաճախ ծառայած են գոր-

ծագրելու, յանուն արդարութեան, ամէնէն մեծ անարդարութիւնները, կամ գոնէ, ամէն պարագայի տակ, անարդարութեամբ խառն արդարութիւն մը: Ու եթէ ձեր շուրջը ուզէք նայիլ, պիտի տեսնէք որ այժմ ալ այդպէս է: Ու եթէ հաճիք քիչ մը խորհիլ այդ մասին, պիտի տեսնէք նաեւ թէ ինչ որ ալ ընենք, անարդարութիւնը չարիք մըն է, որմէ չենք կրնար խոյս տալ: Աշխարհս թատերավայրն է անարժան յաջողութիւններու, անարդար ճնշումներու. և անտեսումներու:

Ժողովադը տեսած է այս բոլորը և արտայայտած այնքան յատակութեամբ և ուժգնութեամբ: Ու այս է ճշմարտութիւնը: Այո՛, եթէ մարդկային կեանքը նկատի առնենք, ժողովողի պէս, ժամանակի և միջոցի սահմաններով պարփակ, հազար անգամ իրաւունք ունինք ըսելու թէ չ'արժեր ապրիլ: Անոնք որ կեանքէն բան մը կը վայելեն, պահ մը միայն կը վայելեն, պայմանաւ որ չխորհին անոր մասին: Եւ աւելին՝ կը վայելեն միայն իրենք, մտահոգ չըլլալով թէ ուրիշները կը տառապեցնեն:

Սակայն, մեզի համար հարցը այս յուետես եզրակացութեան յանգելով չի

վերջանար : Մենք կը փորձարկենք ժաւ
մանակի և միջոցի սահմաններով պար-
փակ կեանքը , աւելի վեր բարձրանալու
համար : Ժամանակի և միջոցի մէջ պար-
փակուած մեր կեանքը , կը պարունակէ
իր մէջ յաւիտենական կեանքին սաղմը :
Ասոր համար է որ մեր կեանքը չի կրնար
գոհանալ հոս կատարուած նուաճումնե-
րէն : Եւ դարձեալ ասոր համար է որ ,
երբ կեանքը ըմբռնենք այնպէս ինչպէս
որ պէտք է ըմբռնուի , աշխարհիս մէջ
կատարուած ճզմումներն ու անտեսում-
ները , չեն կրնար մեզ հոգեպէս փթթելէ
արգիլել : Դիտենք կեանքը իր ամբողջ
հեռանկարով , յաւիտենականի մը խոս-
տումով , զոր կը պարունակէ , և այն աւ-
տեն պիտի տեսնենք՝ որ կեանքը կ'ստա-
նայ ոչ միայն արժէք , այլ անհուն արշ-
ժէք : Կեանքը , երբ ուզենք զայն ապ-
րիլ , ժամանակի և միջոցի սահմաններու
մէջ , կը տժգունի յուսախաբութիւննե-
րով , բայց , եթէ կարելի է այսպէս ըսել ,
կ'երանդաւորուի յաւիտենականութեամբ
ա'յն վայրկեանին , երբ մենք յանձն առէ
նենք զայն ապրիլ յաւիտենականութեան
տեսակէտով : Փոխանակ նահանջելու
պարտականութիւններու , փորձութիւն-
ներու առջեւէն , փոխանակ անոնցմէ

խուսափիլ ջանալու , կեանքի մէջ պիտի
նետուինք հոգիով , մարմնով , քաջաբար :
Ոեւէ բան որ մեզ կ'առաջնորդէ արդա-
րութեան , ճշմարտութեան և կամ զա-
նոնք իրագործելու , անարժէք պիտի
չգտնենք :

Գլխու պտոյտ չունենանք ուրեմն ի
տես այդ բոլոր բաներուն և իրականու-
թիւններուն , որոնք կ'ընթանան իրենց
վախճանին այս երկրին վրայ , և ո՛չ ալ
ի տես այն անարդարութեանց , որոնք
կը կատարուին արեւին տակ :

Վերջամօտ բաններն անգամ , կրնան
և պէտք է ըլլան մեզի համար միջոցներ
հասնելու համար անոնցմէ աւելի մեծ
բանի մը : Արդարեւ , երկու տեսակ ար-
ժէքներ կան . արժէքներ միջոցի , ար-
ժէքներ նպատակի : Բան մը որ ինքնին
արժանի չէ փնտուելու , բան մը որ պէտք
չէ ընտրել որպէս վերջակէտը բաղանքի
մը , որմէ անգին բան մը չկայ , կրնայ ,
սակայն , անսոահման արժէք ներկայա-
ցընել որպէս միջոց՝ հասնելու համար
գերագոյն բարիին : Արդ , մեր կեանքը և
անոր պարունակութիւնը այս նկարա-
գիրն ունին . և ամէն բան , որուն գիւ-
րաբեկութիւնը , վաղանցութիւնը մեզ
կը յուսահտեցնէ , կը կերպարանափոխ-

ուի անոր համար որ կրնանք զայն օգատագործել մշակելու մեր և ուրիշներուն ներսը յաւիտենական կեանքը :

Շատ ճիշդ է որ մենք պիտի չկարենանք արդարութիւնը իրագործել այս երկրին վրայ, որովհետեւ արդարութեան աղբիւրը կը գտնուի մեր սրտին մէջ, ու պիտի չկարենանք երբեք մենք մեր սրբատերուն տէրն ըլլալ: Սակայն, կա'յ բան մը, զոր կրնանք իրագործել միշտ, բան մը զոր, ո'չ հիւանդութիւն, ո'չ տկարութիւն, ո'չ չքաւորութիւն, ո'չ անտեսում, ո'չ ջախջախում կրնան արգելել մեզ կատարելէ. ա'յն է կամենալ արդարութիւնը, մեր բոլոր նպատակները այդ կամքով ձեւաւորել, այնպէս որ, երբ աւելին չկարենանք ընել, արդարութիւնը իրագործելու կամքը, արդարութեան սէրը, գոնէ ճառագալիէ մեր խօսքերուն, մեր նայուած քներուն, մեր շարժումներուն և մեր կեցուածքին ընդմէջն: Եւ ընելով ասիկա, մենք գիտակցութիւնը կ'ունենանք կատարելու յաւիտենական գործ մը, աշխատելու իրականացման իտէալի մը որ, այս աշխարհի իրագարձութեանց և պատահարներուն վերեւ կը գտնուի: Եւ աշխարհին վայելքներէն, ինչպէս նաև տառապանք

ներէն անդին, մեր ներսը յառաջ պիտի զայ ուրախութիւն մը խորունկ, որ աւմէն հարուածէ զերծ պիտի ըլլայ, ուրախութիւն մը, զոր, օրին մէկը, թեւրեւս ակնկալուածէն քանի մը աստիճան նուազ, զգացած ենք բարիք մը գործեւէն ետք, և կամ կ'ընդնշմարենք, կը զգանք որ անբաժան է վեհանձնութենէն և զոր՝ ուեւէ իրաւունք չունինք անուանելու ցնորական:

Անտարակոյս, լաւ է, ժողովովին հետ մէկտեղ, աշխարհի ճոխութեանց ունայնութիւնը հոչակել, և որպէս զի կարենանք մեր հոգին անոնցմէ անջատել, հաստատել և յայտարարել այն արմատական հակասութիւնը, որ գոյութիւն ունի ճոխութեանց մեզի հայթայց թած գոհունակութիւններուն ունայնութեանը, և մեր անսահմանօրէն, յաւիտենականօրէն ապրելու ներքին մզումին մէջ: Ա'յս է որ Հնդիկները կ'անուանեն՝ ձերբազատուիլ Մայա զիցաւհիի պատրանքէն, որովհետեւ Մայա նկատուած է այն զիցուհին՝ որ մեր աչքերուն կը փայլեցնէ երեւելի իրերուն հմայիչ և առերեւոյթ գեղեցկութիւնը:

Բայց անջատուիլ աշխարհէն, աշգատուիլ անոր կախարդանքէն՝ զայն աշ-

Նիծել և անկէ խո՞յս տալ է: Եւ կամ,
այն պատրուակով թէ մեր ճակատագիրը
այլուր է և աւելի բարձրը՝ սպասել է
կրաւորաբար, որ մահը գայ մեզ տանի,
նկատի առնելով՝ թէ ինչ որ կրնանք ը-
նել անարժէք է և անբաւարար: Կան
մարդիկ, որոնք կը յամառին յայտարա-
բել թէ, իրապէս, այդ եզրակացութեան
կը յանդի քրիստոնէական յոյսը: Եւ ա-
սիկա պատրուակ մըն է, որով չեն յոգ-
նիր զինուելէ քննագատելու համար քը-
րիստոնէութիւնը: Ո՛չ մէկ բան ասկէ ա-
ւելի սիսալ է: Ո՛չ թէ արհամարհելով
երկրային գոյութեան պայմանները, ո՛չ
թէ ըմբռնելով ներկայ կեանքը որպէս
ոեւէ աշխատանք և ոեւէ պարտակա-
նութիւն չպարտագրող բան մը, սա'
պատրուակով՝ թէ մեր նպատակը յա-
ւիտենականութեան երթալն է, այլ
ընդհակառակը, քաջաբար մեր վրայ
առնելով գոյութեան այդ պայմանները,
ինչ որ ալ ըլլան անոնք, վեհանձնօրէն
զանոնք ընդունելով է որ մենք զմեզ
պէտք է կերպաւորենք, անոնցմով և ա-
նոնց ընդմէջէն, արդարութեան և բա-
րօրութեան հոգեւոր կեանքին համար:
Քրիստոնէութեան մեզի պարզեւածը,
խոստումը չէ երկնքի մը, որ տեսակ մը

ժառանգութիւն է և որուն պէտք է լու-
պասենք թեւերնիս ծալլած, այլ ա'յն
ապահովութիւնը՝ թէ մեր գործած բա-
րիքը անսպառ արժէք մը ունի և թէ
կեանքը, զոր կը շահնք, շահուած է
յաւիտենապէս: Կ'ապրինք այս երկրին
վրայ որպէս աշակերտները յաւիտենա-
կանութեան: Ու աշակերտ մը որ չ'աշ-
խատիր՝ պիտի չգիտնայ երբեք իր ար-
հեսաը:

Այս նկարագիրը մեր քրիստոնէա-
կան յոյսին. ան էապէս գրգող է, վե-
րացնող և բարձրացնող: Ան կ'սկսի հոս,
իր թափը կ'առնէ աշխարհի բաներուն
մէջէն, մեզի հասկցնելով սակայն՝ թէ
պէտք չէ զանոնք տենչալ և սիրել իրենք
իրենց համար, վասնզի մեր ճակատագի-
րը աւելի անդին է և անհուն: Այսուհան-
գերձ, բաները չեն գագրիր ըլլալէ մի-
ջոցներ, որոնք չեն կրնար մէկզի գնել,
որովհետեւ այդ բաներով է որ կը գոր-
ծենք, ա'յդ բաներով է որ իրարու հետ
կը յարաբերինք, այդ բաները մեր հոգե-
կան կեանքին գործիքներ և անդրու-
վարներ են միանգամայն:

Երբ ըմբռնենք կեանքին աստուա-
ծալին իմաստը և սաւառնինք անոր վե-
րեւ, գառնանք գէպի անոր, և քննելով

զայն այնպէս՝ ինչպէս որ մեր և ուրիշներուն ներսն է, ջանանք զայն ձեւաւուրել այնպէս՝ ինչպէս որ պէտք է ըլլայ: Ոչ ոք կրնայ ճշմարիտ քրիստոնէին չափ յանդգնօրէն յառաջատենչ և խորօրէն կեանքին կապուած ըլլալ: Աշխարհիս ճոխութիւններէն բաժնուելով, անոնցմէ չհրապուրուելով, անոնց վայելքին մէջ չխրելով, ճշմարիտ քրիստոնեան կարող է զանոնք ծառայեցնել ա'յն մէծ գործին, որուն կոչուած է աշխատակցիլ: Եւ նոյն ատեն, գիտնալով որ այդ գործը Աստուծոյ գործն է, և անոր մասնակից ըլլալով ոչ թէ որպէս ստրուկ, այլ որդի, բառին ամէնէն ուժգին առումով, և այդ պարագային, բնականաբար, չկայ ուեւէ վիշտ, ուեւէ տառապանք, ուեւէ մահ՝ որ կարենայ իրեն ըսել տալ՝ թէ ապրիլ չ'արժեր:

Եւ այն ճշմարիտ քրիստոնեան յանձն կ'առնէ ապրիլ ոչ թէ ստրուկի համաւկերպութեամբ, ինչպէս կը կարծուի առհասարակ, այլ համոզումով, եռանդով, աշխուժով, եթէ ոչ միշտ զուարթ, գոնէ զուարթացող: Սն գիտէ որ նուազագոյն անփութութիւնը կրնայ վտանգել իրեն կամ իր եղբայրներէն միոյն վերջնական յաջողութիւնը, և եթէ յաւիտենական

կեանքը իրեն համար իրապէս յաւիտենական կեանք պիտի ըլլայ, այն չտփով որ ինքն ալ ուրիշներուն օգնէ զայն չահելու համար. և ասոր համար կ'աշխատի ան ուրախօրէն, լաւացնելով մարզիկը, ինքինք լաւացնելով:

Այս՝ մարդկային կեանքը և անոր բազկացուցիչ տարրերը, եթէ նկատի առնենք միայն ժամանակի սահմաններուն մէջ պարփակ, ունայնութիւնն է միշտ պատիր, միշտ յուսահատեցուցիչ: Բայց, այդ ունայնութեան ծոցէն, մեր զայն այգպէս զգալուն համար, կը ցայտէ հրաւէր մը ի խնդիր յաւիտենականութեան աշխատելու: Ու երբեք մեր ականջները չգոցենք այդ հրաւէրին, ու սկսինք աշխատիլ այնպէս ինչպէս որ շինուած ենք աշխատելու, ա'յն տաեն, ամէն ինչ կը լուսաւորուի և կ'այլակերպի, ամէն ինչ կ'ամրանայ և կ'ուզզուի, իրերուն մէջ և իրերէն անդին հոգիներ երեւան կուգան և հոգիներու մէջ Աստուած կ'ընդնշմարուի, բարութեան հանգոյն, որ զանոնք կ'ստեղծէ և կ'ապրեցընէ, և զանոնք կը հրաւէրէ ըլլալու բարի, ինչպէս որ բարի է ի'նք:

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԵՆԱԳԱՐԱՆ

15

Ա. — Քրիստոնէական, Բաբկէն կաթու-
ղիկոս: Գին՝ 12 ֆրանք:

Բ. — Խրոմ և Խեամի, Բիւզանդ եղիա-
կան: Գին՝ 15 ֆրանք:

Գ. — Պահե Աւետարանէն, (Ա. Շաբք),
Բաբկէն կաթողիկոս: Գին՝ 15 ֆրանք:

Դ. — Փոքրիկներու Ժամազիրք, (Բ.
Տպագրութիւն): Գին՝ 2 ֆրանք:

Ե. — Ռենդիան Քարոզ մը, Եղիշէ Պատշ-
րիարք Դուքեան: Գին՝ 2 ֆրանք:

Զ. — Պահե Աւետարանէն, (Բ. Շաբք),
Բաբկէն կաթողիկոս: Գին՝ 20 ֆրանք:

Է. — Սոսոլջապահական Օգոսկար և
Ծահաւելո Խորան: Գին՝ 1 ֆրանք:

Ը. — Ճոգեկան Խոռովիք և Սնու Պար-
մանը, Հ. Պանսոն, Թարգմ. Երուանդ
Պարզանեան: Գին՝ 4 ֆրանք:



ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Առաջական գրադարանի հայոց գրականության
պահպանության համար հայոց գրականության
պահպանության համար հայոց գրականության

Առաջական գրադարանի հայոց գրականության
պահպանության համար հայոց գրականության

ՀՀ Ազգային գրադարան



NL0162315

8v1

ԳԻՒ՝ 4 ՓՐԱԿԻ
